

19903

19903

329.14

A-68

108

9P

15 JAN 2010

ԼԵԿՈՆ ԹԻՒԹԱՆՆԵՐՆ

329.141

3-64

1315

15 FEB 2007

Հ. Յ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
ԻՖՐԵՒ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

Փաստեր իւ լրողութիւններ
(1918—1920)



Տպագր. Մ. Տիգ 00.20.96.05
Ա. 001.60
1921

ԼԵԿՈՆ ՅԻՒԹԻՒՆՑԵԱՆ

Հ. Հ. ՀՀՀ ՀԱՅ



329.44

R-68

05 FEB 2007

Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
ԽԲԻ ԾԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

Փաստեր և իրազրիւմներ
(1818—1920)

111702/



300
300
1315-

Տպագր. Մ. Ֆ. Օ. Օ. Հ. Կ. Կ. Կ. Կ.
Կ. Պ. Պ. Պ. Պ. Պ. Պ. Պ. Պ.
1921

12 APR 2013

19903

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւնը թղթ չէ
տպառակա:

Հ. Յ. Դաշնակցութեան գործունեութիւնը իրեւ-
ովասարական կազմակերպութիւն, կրնայ իր սխալ կամ
աղիղ կռդմերը ունեցած ըլլոյ, կրնայ յաւագոյն
ու ազբանակի հետեւանքներ տուած թղթու տառնք
ու քառկան երեւանիներ են, որովհետեւ գործունե-
ութիւն մը միւս լաւ կատ զատ արդիւնք կու տայ և
արդիւնքն զատելով կը զնառի այդ զործունեութեան
նահատառմք:

Իմ նպատակն է ցոյց տալ մեջ կ'ըր այդ կազմա-
կերգութիւնը գագրած էր աղեւս իր տառքեւթեան
ոջ, բ'նշղէս անիկա յամանեցաւ մնայ իր ամու-
սակալեայ զայութեամք, այն տանի, երբ աղեւս ո եւ կ
ազտագրական բնքնակաչ նոսակի զործունեութեան
ունուք չուներ իրեւ այզպիսին:

Իմ նպատակն է շեշտել նույն թղթ այս պատմութեան
թեան երկուորիներ այդ երկուորինեւնի 7/7 1922
դաժ երկուորիներ... և այս ունեան թղթու համար և
ամք, այն զատն իրականութիւնը, որու համար կ'առ
եւր այդոր մենք, ժամանակակից նացիր:

1. p.



92858-62

(21402)

677-2005

(406 - 2002)



ԵՐԿՈՒՈՒԹԻՒՆԸ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԷԶ
ԱՌԵԲՎԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԱԶԳԱՅՆԱԿՆՈՒԹԻՒՆ

Հ. Յ. Դաշնակցութիւնը հայ ազատազրութեան գործին առաջնորդ նկատելով ինքնինքը, իր ըմբռնած գործելակերպով քալեց հասաւ որոշ հանգրուանի մը, 1915ի կամաւորակուն շարժումն, և այդ շարժումով արձակեց իր վերջին փամփուշար:

Մինչեւ այդ սակայն, Հ. Յ. Դաշնակցութիւնը վասնգաւոր ախտանիշ մը յայտ բերած էր, որ թէեւ հրային ցնցումով մտած իր մէջ, թէեւ խօսուած ու նագատուած, բայց լրջօրէն նկատի չէր առնուած իրրեւ աղիւալի ախտանիշ կազմակերպութեան մը համար: Այս ախտանիշը կազմակերպութեան Գրդ ընդհ. ժողովին մէջ իւրացուցած «Կովկասեան նախագիծն» էր, ընկերային-քաղաքական վարդապետութեան մը, որ գիրումն էր, կազմակերպութեան մը ծոցին մէջ, որ գերազանցապէս մէկ նպատակ առաջարած էր հետապնդել. Հայ ժողովուրդի ազատագրութիւնը րդժական բռնակարութեան լուծել:

Հ. Յ. Դաշնակցութիւնը ընդունելով Ասիալ-ոհավոյիսին վարդապետութիւնը իր խառնավնթոր բանակին մէջ, որուն հետեւողներու մէկ մասը արդէն համամիտ չէր ատոր, ի յայտ բերաւ առաջին անգամ այն վաճառքաւոր ախտանիշը, որ անկէ վերջ ճակատագրականօրէն չուքի մը պէս, հետեւեցաւ իրեն իր գործունէութեան բոլոր աղիւալի թաւալումներուն մէջ, զանոնք գարձնելով խարիսափումներ, փորձարկութիւններ գմբաղդ հայ ժողովուրդին ճակատագրին վրայ: — Երկուութեան ախտանիշն էր ատիկա:

Երկուութիւնը ժողովրդական ասացուածքով, մէկ անութին տակ երկու ձմեռուկ բանելու փորձն է:

Այս երկուութեան մէջ խարիսափելով, այս կազմակերպութիւնը այլեւս ինկաւ հակասութիւններու լափերինթոսի մը մէջ:

Իր որդեգրած խարիսական դաւանանելն ալ չմասց զտարիւն վիճակի մէջ. երկուութիւնը մտաւ հոն ալ:

Հ. Յ. Դաշնակցութիւնը անոր խառնեց ազգայնականութիւնը, երկու սկզբունքներ, որոնց հիմնակետերը բոլորովին տարրեր էին, ընկերվարութիւնը իր մեկնակէտը ունէր դասակարգը և իրրեւ նպատակ՝ հաւաքապաշտութիւնը (Քօմիւնիզմը), իսկ ազգայնութիւնը՝ իրը մեկնակէտը կընդունէր ազգային ամբողջութիւնը և իրրեւ նպատակ ուամկավարութիւնը:

Հ. Յ. Դաշնակցութեան այդ երկրորդ երկուութիւնը, բոլորով անօրինակ, անտրա ռանական էր, և կըստեղծէր նոր ազմակերպութիւն մը, որ արագ ուրեէ մէկ անկիւնը, ուրեէ ազգի ծոցին մէջ գոյութիւն չունէր բայց միայն մեր չար բաղդէն հայ ժողովուրդի ծոցին մէջ:

Հ. Յ. Դաշնակցութիւնը այս երկուութեան ախտին համար միշտ քննադատուած է հայ ժողովուրդի թէ չափաւոր և թէ ծայրահեղ տարրերէն, կամ ըստ այդ տարրերու գերակշիռ եղած հատուածներուն Ռուսանայերէն և Տաճկահայերէն:

Ռուսանայերը, որոնց մէջ ծայրայեղ հոսանքի ներկայացուցիչները գերակշիռ են, կը քննադատեն Դաշնակցութիւնը իրրեւ ազգայնամոլ, իրրեւ յետադիմուկան, իսկ Տաճկահայերը, որոնց մէջ չափաւոր տարրերը մեծամասնութիւն կը կազմեն, կը մեղադրեն Դաշնակցութիւնը, իրրեւ կազմակերպութիւն մը, որ իր

սկզբնական թուականին ազգայնական ըլլալով, մերժ
ընդ մերթ և ի վերջո յարատեւօրէն, զարձած է ընկեր-
վարական ուղղութեան :

Ահաւասի թէ ինչպիսի անհետեւողականութեան
երկուութեան, պատեհապաշտութեան սերմեր կային
այս կազմակերպութեան մէջ, որնք իրենց վասնգա-
ւոր պատուիներ կը համենային տալու, քանի տակաւին
տիրազ կը Դաշնակցութեան մէջ ազատագրական-հաւա-
կան կազմակերպութեան հմացքը : Այս ալ ուրիշ բանի
արդիւնք չեր, բայց եթէ հայ ժողովուրդին քաղաքա-
կան-դերութեան վիճակի մէջ զանուելուն, որ բնական
կը դարձներ ազատագրական կազմակերպութեան մը իր
ծոցին մէջ մնիլու :

Ս.յա բոլոր երկուութիւնները, պատեհապաշտու-
թիւնները, անհետեւողականութիւնները մէկ վեաս
կուտային Հայ ժողովուրդին,— անոր ազատագրու-
թեան զործը կը դնէին գէշ ձեռքերու մէջ, ու գէշ
պատրաստութեամբ մը և այդ ազատագրութիւնը կը
մնար հօն ուր որ կը :

Առաջն տակաւին շատ պզոիկ աղէտ էր այս . . .



Բ.

ՌՈՒՍԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ

ԵՎ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ

1917ի ԱՄԾՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐ



Կամաւորական շարժումն վերջ, մարտական-ազա-
տագրական կազմակերպութեան համար եկաւ վճռուկան
երկունքի ժամը :

Խուսական խեղափոխութեան ժայդ:

Խակապէս Խուսական յեղափոխութիւնը պէտք է
հասունացներ ուսւահայ կետնքի արտայալիք եղաղ
կազմակերպութեան ամփոփումը :

Դաշնակցական երիտասարդ մտաւորականութիւնը,
բնական է որ պիտի ուղէն խորացնել ընկերվարական
զիրողումը կուսակցութեան կազմին վրայ :

Եւ իսկապէս մինք ականատես եղանք որոշ խլըր-
ուութեաբաւ :

Ե՞նկերվարական դատին նույիրուած երիտասար-
դութիւնը, ընկերային նոր կեանքի մը հեռապատկերով
ոզեւորուած, թեւ առաւ ուսւական յեղափոխութիւնն,
և ժամանակը հասած նկատեց «մաքրելու» Կովկասա-
հայ իրականութիւնը «աւանդական» զործելակերպու-
թեկորներէն, այսինքն ազատագրական՝ կոմ աւելի
բնարոշելով խօսքը, «Ճաճկահայ դատով տարուած»
հիները ընկնելու :

1917ին, ոռուսական յեղափոխութենէն անմիջապէս վերջ տեղի ունեցած դաշնակցական Բայրոնական (*) ժողովին մէջ, «մաքրակրօն» ընկերքարական կուսակցութեան մը հիմք զնելու ձիզը զգացուեցան:

Սակայն պատճեապաշտութիւնը իրեւ արմատացած ունակութիւն ի յայտ եկաւ այդ ձիզին մէջն իսկ, —զժբաղդաբար կազմակերպութեան ժառանգական ախտերով բոլոր երեւոյթները թունաւորուած էին:

Բայրոնական ժողովը մարտականէն շնչերփարական ձարպիկ աճպարարութեան մը համար հետեւեալ փաստը կուտար:

«Նկատենով որ ուժերու գերակշռութիւնը անցած է բանուորականութեան և զօրքի ներկայացուցիչներուն, որով գտնուած են առաւելապիս սօցիալիստական խն թէ բուրժուական ազգեցութեան տակ» (**) ուստի «մարտական» կազմ կերպութիւնը հարկ էր դիմափոխել անմիջապէս, գուշու բերել նիրհած ընկերքարական իտօջոկիսն և «նուազագոյն ծրագիր» մը պատրաստել հետեւեալ հիմնակետերով:

«Կօօպերատի ներու նիմնուածով, բանուորական պահանջելով եւ պատեւարիկ պայշտարի միջոցաւ պիտի ջանանի բանդել ժամանակակից կապիտալիստական հիմքերը եւ ապազյ սօցիալիստական հասարակականցի ապրը պատրաստելու» (***)

(*) Բայրոնական ժողովը, արեւեանայ կամ արեւմասանայ առանձին հաստատման ժողովն է. Դաշնակցութեան մէջ:

(**) Բայր կուզել, թէ, ոռուսական յեղափոխութիւնը եթէ բարձուական ազգեցութեան տակ բլար, Դաշնակցութիւնը այդ գիւղակից պիտի ներկայանար հայ ժողովուրդին, տիրական կուսանքի կոթնած, ինքիննը պարտադրելու.

(***) Բայրոնական ժողովի որոշումները գրկոյիլը, թիւ 68 «Յառաջ» գրադարան. Թիֆլիս 1918.

Այսպէս ուրեմն.

Ընթերցողը կ'ըմբռնէ՝ արգեօք թէ որքան ձրդառումի... նմանութիւն կայ «Հայկական ազատազութեան», «Մարտական կազմակերպութեան» և... վերի առաջազրութիւններուն միջեւ:

Ընթերցողը կ'ըմբռնէ՝ նոյնպէս, թէ որքան ահոելի երեւակայութիւն կայ Դաշնակցութեան ահնեւեւորսկանութեան, երկուուրեան, և պատեհապաշտութեան մարդկարուն մէջ, որ 1914էն 17 կատաղի մոլեսանդութեամբ ազգայնական բնագիտներու, գերազագութիւն կրնայ ցուցադրել և այնքան փրկիրեախ մոլեսանդութեամբ 1917ին, նետուիլ—իր գործը կրտկասար թողով— համաշխարհային խոշոր դատիք մը մէջ, ոչ թէ կրազելու, այդ կոուելու «ժամանակակից կապիտալիզմին հիմքերը քանդելու և ապազյ սօնիպիստական հասարակակարգը» թագաւորեցնելու համար աշխարհի մէջ, և այս ամենը հայ ժողովուրդի արիւնաքամ ոյժերով, որ նոր գուրք ելած էր արիւնի ծովին, մէկ միլիոն զոհերու գնավ վճարուած՝ «ազատազրութեան» մը բարձին:

Այսպէս վերջացաւ իրատումը, գաշնակցութեան ծոցին մէջ:

Երբ այդ խղբառումի առաջին երկունքին ականատես եղայ, միամտութիւնն ունէի հաւատալու որ «ազատազրական կազմակերպութիւնը» իր վերջարանին հասած է, թէ այլեւս այդ խառնախնթոր կազմակերպութեան ծոցին դառնալ պիտի սկսէր:

Ուստական յեղափոխութիւնը պէտք է որ արագացներ և շուտ զարգացներ ոռուսահայ կեանքի այդ խոշոր գործնը և առնասարակ ոռուսահայ մասաւորականութիւնը որ կեանքի պահանջին առաջ տեղի պիտի տար, «առականաստանի ազատազրութեան» խնամակալի իր մը-

տայնութենէն պիտի հրաժարէր և ներքին կազմակերպութեամբ պիտի մտահոգուեր.

Այդ մտահոգութեան, այդ քաղաքացիական գիտակցութենս առաջին ազգանշանը տոււաւ «Մշակական հոսանքը», որմէ ծնունդ առաւ «Հայ ժողովրդական կուսակցութիւնը»:

Մուսական յեղափոխութիւնը կը քաջքայէր կայսրութեան չենք և այդ մէկ կայսրութեան ծոցին մէջ շուծուող ազգերը կը վերածնէին, ազգային սկրզբանքին վրայ ձուկելով նոր ոյժեր:

Համառուսական իրականութեան մէջ զործոզ կուսակցութիւններէն հայերը կը քաշուէին հետզհետէ, իրենց զործունէութեան տապարէզը փօխուզրելով իրենց ազգին ծոցը:

Նոյնը կընէին բոլոր այն ազգերը, որոնք մուսակոյ ծոցին մէջ կ ապրէին:

Մուս սահմանագիր-ոսմկավարներու կուսակցութենէն հայերը կը քաշուէին հիմնելու համար Հայ ժողովրդական կուսակցութիւնը: Մուս Սոց. Տէմօկրաններէն կը քաշուէին հայերը ի վերջոյ միանալու Սոց.-Տէմօկրան Հայ Բանուսորական կուսակցութեան հետ: Նոյնը կընէին հայ Սոց. Մէջօլիւսիօնէրները:

Բայց ոսւսահայ իրականութեան միակ կազմակերպութիւնը Դաշնակցութիւնը, ողբալի աճպարարութեամբ կը մնար իրբեւ պատմական բրածոյ մը հայ իրականութեան մէջ, իրբեւ ժամանակավրէպ հսկայ ոյժ մը, վասսակար և հետզհետէ սպասիչ, որովհետեւ երբ բոլին հասած էր հայ իրականութիւնը կազմակերպելու յաղախական դասիարակութեամբ, յաղախական կանոնով, ազգային ինքնուրոյն մշակոյթի մէջ, «ազա-

տապական շարժումէն» մնացած բրածոն, Հ. Յ. Դաշնակցութիւնը, կը մնար նստած հայ ժողովուրդի սրբատին վրայ, յարժարելով նոր պահանջներու, չքակելով իր խոշոր կազմակերպութեանը մէջ պարփակուած հազարաւոր հայ քաղաքացիներու կապանքը, որպէսզի անոնցմէ ամէն մէկը երթայ միանալու իր քաղաքական համոզումին թելադրած յաղախական կուսակցութեան:

Հ. Յ. Դաշնակցութիւնը ոչ միայն չըրաւ այդ այլ եղանակութիւններէն, իր երկուութեան, իր անհետուողականութեան աճպարար դիմափոխութիւններուն չնորհիւ, իր ծոցին մէջ խլրտող ամէն ձերաբազատման շարժում, ամէն հոսանքի, ամէն քաղաքական համոզումի դաշնակցութեան ին տալով հաճելի զեղագիր մը . . . :

Այս մեծ միալը պատճառ եղաւ որ, մասնաւորաբար ոսւսահայ ժողովուրդին քաղաքական զառափարակութիւնը տեղի չունենայ, որովհետեւ այդ ժողովուրդին կազմակերպուած մտաւորականութեան մեծագոյն մասը մնաց կաշկանդուած Հ. Յ. Դաշնակցութեան ժամանակավրէպ դիմակին ծոցը:



Գ.

**ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ
ԵԽ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ**

Ի՞նչ է ազատագրական կազմակերպութիւն մը :

Աղք մը, ինչպէս հայ ազգը, երբէք գանուի ուրիշ ազգի մը տիրապետութեան տակ, զրկուած իր ազդացին, քաղաքական, մշակութային ազատ գարգացումն, զրկուած իր քաղաքական անկախութենէն, շահագործումի, հարստանարութեան և բնակալութեան տակ, իր ազգային գյուղինը վասնդի տակ. ձուլման և անհետացման մղաւանջին ենթակայ այդ ազգը զերի է: Եւ երբ այդ ազգը կը ձգոի ազատի ուրիշն տիրապետութենէն, վերստանալ իր քաղաքական անկախութիւնը, վերստին տիրանալ իր սրբազնն հայրենիքին, ու այդ հողին վրայ ազատօրէն զարդացնել իր ինքնուրոյն մշակութը, այդ շարժումը կը կոչուի ազատագրական շարժում. իսկ այդ շարժման պատիք անցնող, զայն դեկավարող կազմակերպութիւնը կը կոչուի ազատագրական կազմակերպութիւն:

Ազատագրական կազմակերպութեան մը մասնակցելու համար, ազգի մը զաւակը բաւական է որ մէկ իտէալ ունենայ. իր ազգին ազատագրումը և քաղաքական անկախութեան տիրանալը, և բաւական է որ համաձայնի տևեալ կազմակերպութեան գործելակերպին, ազատագրութեան համար ռեղեցրած ձեւին:

Անա թէ ինչու հայերու կազմակերպուած ստուարաթիւ մաս մը եղած էին Դաշնակցական:

Ի՞նչ է քաղաքական կուսակցութիւն մը :

Որպէս զի ազգի մը ծոցին մէջ գոյութիւն ունենան Քաղաքական կուսակցութիւններ, այդ ազգը պէտք է ունենայ յաղամական կեանի, պետական կեանի:

Քաղաքական կեանքը գոյութիւն ունի ազգի Քը համար այն ատեն, երբ այդ ազգը կը վայելէ իր քաղաքական անկախութիւնը, իր հողին վրայ կ ապրի ազատ և անարգել կը կառուցանէ իր Մշակոյթին շէնքը:

Գերութեան մէջ եղող ազգ մը քաղաքական կեանք կ'ունենայ, երբ ինքն ալ կ'ապրի սեփական հայրենիքի մը մէջ, այնպէս ինչպէս իրեն տիրող ազգը:

Աղք մը, որ իր Հայրենիքին մէջ քաղաքական անկախութիւն կը վայելէ, աղեւս ոկտոբերին մըն է:

Պետութիւն մը պէտք ունի կառավարուելու:

Արդիական պետութիւն մը որուն հիմքերը ուածկալարական են, կը կառավարուի իր ժողովուրդին ձեռքով:

Ժողովուրդը իր կամքը կ'արտայացնէ կուսակցութիւններու միջոցաւ: Որովհետեւ ինչպէս ազատագրութեան շարժում մը վարելու համար հարկ կայ կազմակերպուած ձեւով հրապարակ գալու, նոյնպէս ժողովրդական կամքը սրբայացնելու համար հարկ կայ կազմակերպուած ձեւով հրապարակ գալու:

Այդ կազմակերպուած ձեւերը կուսակցութիւններըն են:

Թէ ինչու կուսակցութիւններ կան և ոչ «կուսակցութիւն» մը:

Որովհետեւ, ամբողջ մարդկութիւնը որ զանազան պետութիւններու, ազգերու և հայրենիքներու ամբողջութիւն մըն է, միասեսակ չի խորհիր հաւաքական կեանքին կարգադրութեան մասին:

Ամէն մարդ տարբեր ձեւ մը կ'երեւակայէ ընկե-

բային շնորհ կատուցանելու և պետութիւնը կառավարելու համար :

Եւ այն ժարգիկ, որոնք միատեսակ կը խորհին քրարու քով կու զան և կը կազմնն կուսակցութիւն մը : Ազգին մեծամասնութիւնը իր քու էստ կարուցայակ իր կամքը, վատահութիւն յայսնելով սա կամ նոտ կուսակցութեան ծրագրին, և Պետութեան Կառավարութիւնը կ'անցնի այդ կուսակցութեան ձեռքը :

Այսաեղ, իմ նիւթէս գուրս է բացարել թէ կուսակցութիւնները իրենց բնկերային—բաղաքական հանգանակները ինչ համաշխարհացին հոսանքներէ կանեն, թէ ի՞նչպէս կը գասաւորուին այդ հոսանքները և այն :

Ես ուզեցի բացարել թէ ինչ տարրերութիւն կայ ազգագրական կազմակերպութեան մը, և բարակական կուսակցութեան մը թիջեւ :

Ինթերցողը այժմ կրնայ որոշ զաղափար մը կադմել թէ ի՞նչ էր Հ. Յ. Պահակցութիւնը.—ազգայուղական կազմակերպութիւն մը, թէեւ չպարուած բացաքական կուսակցութեան մը յատուկ զանազան վարկածներով, որոնք իր թերութիւնը կը կազմին ազգագրական գործին մէջ : Բայց Հ. Յ. Պահակցութեան առանց կազմակերպելու, զատեւկու Հայաստանի քաղաքական անկախութեան համար բարակական կուսակցութիւն մը գատնալը և զեկուիր «կուսակցութեան փախութիր ու բիշ բան չեր եմ» ոչ հայրենիքին զիմ յանձնանք :

Խնջոկն որուած բացարութիւններին բնթերցողը կրցաւ հասկնալ, բարորպին տարրեր մեքենայ մընչ Ազգագրական կազմակերպութիւն մը, բարորպին տարրեր նպատակի մը ծառացելու համար յարուած, բոլորունին տարրիր, մեքենայ որու և Յաւառական կուսակցութեան

առկցութիւն մը, բոլորպին տարրեր նպատակի մը ծառայելու համար :

Անա թէ ի՞նչու նախորդ գլխուն եզրակացութեան մէջ կըսէի որ Պահակցութիւնը յամսուելով մնայ իր կազմակերպուած ձեւին մէջ, ահագին ենեոժի կաշկոնքը իր կազմակերպութեան ծոցը, Էնէոժի մը որ այլեւս աւելորդ նպատակի մը համար խմբուած կը մընար, որովհետեւ ազատազրութեան յեզափախտական ձեւին պէտք չկար, բնդիւակատակը պէտք է արծակուէր այդ ենեոժին, չնայք Պահակցութեան զինուն ծոցը, անկէ պէտք է ուժ առնեն հայ պէտական իրականութեան համար ծնունդ առնող յազ . կուսակցութիւնները, անմայն ամէնքը սահմանով իրենց բոժին ինկած մարդու, մտքի և գործունէութեան տարրերը :

Հ. Յ. Պահակցութիւնը ջաւարուծուզով, ոչ միայն նեառաւորորին յսուա այդ խմորումին, ոչ միայն հայ ժողովուրդի կենաւուակ ոմերէն ևնազայն մաս մը բարացուց յի ծոցին մեջ, այդ եւ իր ժամանակաշրջուկ մենանակ միաւ զրծածեց հայ պէտորինը կառավարելու նույն իրեւ բարակական կուսակցութիւն :

Եւ անա թէ ինչ եփերական պայմաններով կըսէր հայ ժողովուրդին 600 տարիէ ի մեր կարուած բաղաքական անկախութեան վերածունոր :

Այս պայմաններուն մէջ գծուար չեր գուշակի թէ ինչ կարող է սպատակի :

Բայց պարզ հարցում մը կայ բնթերցուներուու ըրմանքուն զբարակ եւ ես կը գուշակի զար :

Եթէ Պահակցութեան գործը լրացած էր իր սպառացուու կազմակերպութեան առաքելութեան մէջ, պարզ այն պատճառով որ առանց իր օպնութեան հայ ժողովուրդը կ'ազատազրուէր բաղաքական գէորգիս լուգ

ումով, ինչու համար Հ. Յ. Դաշնակցութիւնը կազմող խմբակցութիւնները, անհատները, հսօսնքները, չեն ինքնին անջատուիր և միանար իրենց համախոհ նորակազմ կամ նոր մղում ստացող քաղաքական կուսակցութեանց մէջ :

ԶԵ՞ որ մարդիկ քաղաքական գործունէութիւն կրնան ունենալ իրենց համախոհ տարրերու հետ :

Այդքան ալ դիւրին չեր այդ :

Դաշնակցութեան անդամակցող տարրերը գաղափարական գործունէութիւնէ, նկարագրի և համոզմունքի անկախութիւնէ աւելի շա ած էին իշխանութեան տեղյով : Անոնց մէկ մասը անքարոյացաւ փառամոլութեան, ինքնահանանութեան, շահասիրութեան մոլութիւններով : Դաշնակցութիւնը կապ մըն էր որ կը պարզեւէր կազմակերպուած մեծագոյն ոյժի պատեհութիւնը : Անարդիլ և անպատճիտ ամէն բան կարենալ ընկերու մեղսալից զգացումքը մտաւ ուղեղներու մէջ, և ազգի մը ծոցին մէջ ամենակարուղութեան թովչանքը՝ մոսցուշ մարդոց իրենց քաղաքական գաւանքներն ալ, իրենց ընկերացին գարդապետութիւններն ալ Հայ ժողովուրդին աստուածը զգացին ինքզինքնին, հայ ժողովուրդին միակ ոյժը, սիրտը, մարմինը հոգին . . . :

Փորձութեան բլուրին վրայ կանգնած նայեցան մեր աւերակ հայրենիքին վրայ : Եւ արիւներու մէջէն ծագող արշալոյսը որուն վրայ կը գուրզուրայինք, անմաքուր շունչով մը լափեցին . . . :

Ամէն անզամ որ մէծ կազմակերպութեան ծոցէն զանազան գարդապետութիւններու կոկոսցը կը լսուէր, այդ կազմակերպութեան զեկավարները կոկոչին փառաբերութեան խայցով թունաւորել ձայն հանողները :

Բայց արդէն երկուութեան, հակառակթեան, պատիհապահութեան հոգին ախովէս մը վարակած էր Դաշնակցութեան բոլոր թիւները, որ հոն հնչող ընկերութեան ալ, ազգութիւնութեան ալ, քօմիւնիքիմին ալ գիտագելնը, ազգուացած էին և պատր ու անձեւ կ'երեւացին :

Դաշնակցութեան զիտուոր զիմապիծը «Ճանական» ձև մը առած էր ի նպաստ ընկերութեան, որով հայութ թուսիոյ մէջ բանուորներն ու զօրքերը ախովէն կը մասնէին :

Ծնկերովաբական թիւալ երբէք գատաղաբակի չէ, ամէն ազգերու մէջ կան ընկերովաբական կուսակցութիւններ : Նայ ժազովուրդին մէջ ալ կան, բայց արդիւ ական ունաութիւն մը ազգերու համար իր նորմայ պարզմաներուն սիմոք ունի, թոյն անզամ քիչ քանակութիւններ գեղ է : Բայց չաս քանակութիւնը կրուպանէ : Այսպէս ալ երբ ազգային զայտթիւննին զիւրութիւններ գուրք կը հանէինը, ամենէն առաջ հազ պիտի տասներու ազգային կազմակերպութեամբ և ոչ թէ միշտ ազգային վարդապետութեամբ : Հայ խորհրդարանին մէջ ընկերովաբական-ընդգիմանդիրներու զայտթիւնը հասունալի պիտի ըլլար, բայց երբ ժամանակավորէալ Դիմոկրատ կը կաշկանդած ժողովրդակներ ուժիքուն չակասոր կը փակցնէր ընկերովարութեան, միշտ ազգայնութեան պիտակը և հայ ազգին, հայ պիտութեան կողմականութիւնը թողուած, կը ապրուէր իր զայտապարի երազով՝ մարդկութիւնը կործու ովետք և Ականական ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՅՎԻԳՐԱՆՑ կործու ովետք և Ականական ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈԽԱՎԱԿԱՆ ԲԱՅԱՆՈՒԹԵԱ :



Ե.

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ ԵՒ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ

Հ. Յ. Դաշնակցութիւնը իր ընթացքով աշխատեցաւ վարել հայ ժողովուրդը ազգային-ինքնապաշտապանութեան զգացումով, արգիլել պետական ուժեղ կազմակերպութեան ձեւառումը, և ջլտտել պետական — զինուորական կազմակերպութեան առաջացումը հայ պետութեան «կորիք»ին մէջ — ինչպէս սիրեցին անուանել երեւանը, որպէս զի այդ ոյժով կարելի ըլլար իրականացնել հայ պետութեան զարգացումը հայ բռվանդակ հայրենիքին վրայ:

1918ին երբ ոռուսերը լքեցին կովկասիան ճակար, հայ ժողովուրդին արամադրութեան տակ ձգելով թրքահայ երեխ վիշայիք ները, ամբողջ Ռուսահայաստանը և Պարսկահայքը Հ. Յ. Դաշնակցութիւնը, մոոցեր կը արգին իր ազատագրական կազմակերպութեան հանդամանքը անփկա արգին սկսած կը իր նեխիչ, ժամանակավորէով զիակի դերը, կաշկանդելով հայ ժողովուրդի կենսունակ տարրերուն գործունիութիւնը: Անիկան Ռուսահայ զիւղացիութիւնը և մտաւորականութիւնը տռած իր սեւ գրկին մէջ կը տանէր նետել ոռուսական յիղափոխութեան ալիքներուն մէջ, անտարրե՛ Հայաստանի ձայնին, Հայրենիքի մռնչիւնին, որ զգալով իր ծոցը ազատ բռնակալներու ճնշումին, իր զաւակները կը կանչեր ազատագրութեան կոռուին:

Հ. Յ. Դաշնակցութեան կուշտին ուժգին կից մը տալով գուրս կուգար Անդրանիկ հայ ազատազրու-

թեան խորհրդանիշ հերոսը, և դուխն անցնելով կովկաս ապաստանած թրքահայութեան, որ բարեհազգաբար թօթափած էր Դաշնակցութեան լուծը, կը մեկնէր կարին:

Հոն ուղմանակատի ամբողջ երկանքը ոռւսական զօրքը թողած էր, ուազմամթերք, թնգանօթ, հրացան, փամփուշտ խորտընկեց, երկաթուղի, կառախումբ, հագուստ, ուտելիք և վերջապէս մէկ միլիոն զինուորի համար մէկ տարուան անսպաս մը թիւրք:

Դաշնակցութեան ժամանակավրէով զիակը կը պլլուէր Անդրանիկի սրուքներուն և կը տապալէր հայ ազատազրութեան խորհրդանիշը, հայ ժողովուրդի վեց հարիւր տարուան երազը տապալէլով այդպէսով:

Յայտնի էր որ այլասերած էր հոկան: Աղեւս անընդունակ էր գարձած իր պատեհապաշտութեան մենամոլութենին, նոյն իսկ ծառայելու այն Դատին, որուն համար ծնունդ էր տաեր, . . . :

1918ի այդ անոելի օրերը երբ Անդրանիկ «գաւաճաններով շրջապատուած» կրգար ինքնինքը, երբ զզուելի զրգափներ աղգալին մէծ հերոսին վրայ համազարկ պարագելու կը մզէին հայ զինուորը, Հ. Յ. Դաշնակցութիւնը տարուած էր համապատական սահմանագիր ժողովի ընարութիւններով: յեղափոխական միթինկներով, յեղափոխական սկզբունքներու փառարանութեամբ, մտնելով հայ զիւղերը, թունաւորելով հայ գեղջուկը՝ ապազգայնութեամբ, ուտուցանելով զայն՝ ուռսական քաղաքացիութեան փրօփականդներով, որպէս զի ուռսական յեղափոխութեան մէջ զիրք շիակէ:

Չըսւակունանալով այս անպէտք վատնումով, ուրիշն կը առանէր հայ ծոզովուրզի կինունակի ուժերը, Գաշնակցութիւնը կ'ուղէր պահել իր զիբքը նաև հայ իրականութեան մէջ :

Անդրանիկ «Համարձակած էր» Գաշնակցութիւնը հրաժարելու, պէտք էր վարկարիկի Անդրանիկի, պէտք էր հողին հաւասարեցնելով զան :

Մեւացուցէք»—անգամիոն մը որուն իրուկանացման հոմար Գաշնակցութիւնը ունելի էնէսմի կը վասնէր քանի վատնած էր Յ. Տ. տարի «Նոյ աղասակըութեան դատ ին համար . . . :

Արովհանել էիր պահանջողը Անդրանիկն էր, ովնոր էր աշխատիլ որ էրկրումը չպաշտպանուիր:

Հ. Յ. Գաշնակցութիւնը չկրցու բարենայի թէ ժամանակուրդ մը կորիի չէ խանգամանել իր սեփական հայրենիքի, իր ազգացին այսու զարգացման, իր քաղաքական անկախութեան դատով, իրը ուզ ծողովուրզը չեւ խանդաշտուիր մի միայն ոյզ խախորվ :

Մագականակը այդ ծողովուրզին խեղճ թիւերը կը ծննդաբնիքը իր ուժէն վեր զննքերով, իրը ուզ մազափարզին կը քարտզէր պատմարզային կուի, երբ ուղարքին պազափարը ցոյց կուտար իրեւ յնտադիրակնել միջոց, արգիտող գասակարզաքին աղասափրումը, երբ զան կը խանդականակ բօլորովին արիշ խոհանուրով:

Գաշնակցութիւնը իր կազմով, — որու մատին երշիոր բացարեցինք՝ անբնական էր այս ակնած շինարար աշխատանքի:

Խոհանուր պիտութիւն մը ուժեղ բլլայ համար պիտք ունեն ծողովուրզական կամքի, պէտք ունի առողջ բաշխութիւն որ հետո որոյ քաղաքականութիւնը և տողոր-

ուած բլլայ մէկ բանով միայն հայրենիքի ուաշուպաւնութեան եռամդով :

Դաշնակցութիւնը՝ ինչպէս կրնար ժողովրդական կամքի սրբայացաւթիւնը յարդել երր կամ կամ էր այդ կամքը, երբ ժողովրդին կրծքին հնածած կը քամէր զան իր պնակալէզներու գոհմուներով :

Հայաստան կրնար ուժեղ և հայրենուուէր բանակ մը ունենալ էրը Հ. Յ. Գաշնակցութիւնը պետութեան մէջ պետութիւն էր կազմած, երբ տակաւին Հայոց պետութիւնը չկազմուած էսկի, Հայ գօրբուսի հրաժարար զօրավար նազարբեկօվ Ալեքսանդրարօվի մէջ Կ'բակը բնածի 1918 Սպեք Յիւ:

— Հայ գօրբը զննք չունի, հազմամթերք չունի . . . :

Մինչ անդին Հ. Յ. Գաշնակցութեան պիտապանակները, լեզուն էին ուստական կողովունեներով, երբ զննքի առուտուրը նոյնիսկ թուրքերու հետ անհամատ չափերու, էր հասած ոնցայտ քննկերներու մէջ . . . երբ գաշնակցական անհամանը յանուն իրենց, զննքի պահնաներ ունեն Ալեքսանդրօվին մինչեւ քի մը ամեն կողմ:

Հայ գօրբը ինչպէս բնդունակ դառնար կունելու և հայրենասիրութեան հուրերէն պատուելու, երբ Գաշնակցութիւնը հայ զինուորականները կը հեռացնէր ասպարեզնեն, իր ընկերներուն որամադրութեան առկ դնելով հայ բանակը:

Գաշնակցութիւնը ինչպէս կրնար հաւատալ որ հայ գօրքը կրնայ պահել իր սովոր առանց Անդրանիկի, որ հայ պիտութեան ստեղծումի էսկի օրէն կը հեռաց-

ւեր Հայրենիքէն հեռու , մարդ մը՝ որ իր բովանդակ
կեանքը և հանձարը ի սպաս դրած էր այդ հայրենիքի
աղատագրութեան :

Բայց աւելորդ է յոգնիլ ընդհանուր բացատրու-
թիւններով , ևս նախարդ զիւհներուն մէջ ցոյց տուի
թէ Դաշնակցութիւնը իբրեւ ժամանակավրէալ մեքե-
նայ , Պետութեան զիւխը անցնելով ինչ անդարձանելի
սխալ կը գործուէք : Այժմ ևս յաջորդաբար պիտի տամ
փառտեր Հայաստանի երկու տարուան կեանքի ըն-
բնթացքին Հ . Յ . Դաշնակցութեան կործանարար գոր-
ծունէութեան : Պիտի տամ հաշիւը այն ոյժին ,որ յում-
պէս ժամանուեցաւ հայ ժողովուրդի արիւնաքամ ե-
րակներէն կաթիլ առ կաթիլ :



Զ.

ԴԱՇՆԱԿՑԱԿՈՆ ՄԱՎՐԵԼԻՄԹՆԵՐԻ
ՍԿԱՆԱՏԵԾԻ ՎԿԱՑՈՒԹԻՒՆԵՐԻ

Երեւանի մէջ , 1918—19ի շրջանին հայ ժողովուր-
դին , կամ աւելի ճիշտը հայ հանրապետութեան կեան-
քը և զոյութիւնը պահուեցաւ շնորհիւ Անդրանիկի և
իր 5000 թրքահայ քաջերուն ,որոնք Դարապաղ—Զան-
գեզուր գաւառները իրենց ձեռքին մէջ պահելով
թիւքք—Թաթար ոյժերը քաշեցին իրենց վրայ և եր-
կիւղի մէջ բանեցին այդ զաղանները . այսպէսով կարե-
լի եղաւ անվտանգ պահել Երեւանը և իր դիւրաբեկ
հանրապետութիւնը :

Մէնք ըսմինք թէ Դաշնակցութիւնը յամառեցաւ
մնալ իբրեւ սպասող տարր և թող չտուաւ որ երկիրը
կառավարող ժողովրդական տարրեր յառաջ դան :

Արդիւնքը այն եղաւ որ սովին , աղքատութեան և
հիւանդութեան վրայ աւելցան իրենք , զաշնակցական
թափթթվուք տարրերը և սկսան կեղեքել ժողովուրդը :

Մակարիսներու սանձարձակ տիրապետութեան
շրջանն սկսաւ :

Հայաստանի Առօրհուրդի^(*) երկու սօցիալ դէմոկ-
րատ անդամներ այսպիսի դէպք մը պատմեցին Թիֆլիսի
մէջ 1919ի սկիզբները :

(*) Նախակին ռուսահայ Ազգային խորհուրդը , որ Թիֆլիսուն եւ-
րեւան փոխադրուեցաւ , իբրեւ ոռաջին խորթրդարան :

անաւուգիւմն պարասայէն կ'անցնէնքնը զիշեր մը ,
յանկարծ մ'առւղիք առըճանակի պայթիւն մը լսուեցաւ ,
դեղաբանի մը առաջն էնքնք , կանգ առինք , որին պա-
հան գեղաբօնին դանէն գուրու ելու երեւանի դիմու-
րական հրամանատար . Ծահիսամունին , «ո՞վ կը ան
պատալով :

«Ոչ ոք կ'երեւէք , միայն զէնքի պայթիւնին յա-
ջորդած էք մ'անամերձի միշ մ'առ և մ'արմինի մը անկումը :

«Եատ չոպասեցինք , քովընտի մաժէ վաղցէ մը
գուրա ելաւ առաստոկի հափունչի մէջ փաթթուած
մ'արդ մը , ոլուխը փափախով , և ո'առեցաւ մնդի . ձեռ-
քր բանած էք միացող մասով առըճանակի :

«—Ով ես , ինչ ըրիք , զոշեց Ծահիսամունի :

«—Դու ով ես , բաւ մաս զերփամիր հանգարու-
թեամբ :

«—Ես Ծահիսամունին եմ , երեւանի հրամանատա-
րը , շտա . բաէ թէ ի՞նչ ըրիք , «ո՞վ էք զէնք արձակողը :

«—Զէնք արձակողը ես Հիւ , ուու պէտք է զիմնաս
թէ ես մաց եմ , ևս Գելի Գաղարի գնչասայնն եմ . . .
կիւս առանցնեցի :

«Ամրագարծութիւն . . . ձերբակալեցիք :

«Եսա . շտա տաջ մի երթար , պատասխանից
մաս զերփակիր և յամրաբաց հնացաւ , մէնք երեքն
մասնք գեղարան :

«Եթէ քիչ մրէ ալ խսութիւն բանեցնէի , ովս
կ'սպանէք — բաւ հրամանատարը :

«Հնաւեհալ որը սակայն Ծահիսամունի պատուին չի
ձգեց որ կը աշքին առջև ոճքի մը դարձուի և ի՞նչ
անպատիտ թողու , հրամացեց ձերբակալ ոճքագործք :
Զերբակալեցին . . . բայց երկու ժամ վերջ Տելի Գաղարի

մաս զերփակիւններ կը յարձակեն բանուին պիտի և ի-
թենց վաշտապեար զուրս կը հանէին . . . »

Աւրի պատմութիւն :

Պատմողն է իսկու յայսնի պետուկան անձնուու-
թիւն մը :

«Երիկուն մը սինէ մայի չինքն քազմութիւնը զուրս
կ'ելլար , երկու մերապեար մէկը կը կոչ հնոջ հնու , միւս
սուանձին , բազմութեան հնու զուրս կ'ելլային .

«Ամուրին կ'անաց պրկի միւսին յիրեն զիջիլ կինը ,
քանի որ երկար առեն վայեկած է նոք , միւս կողմէ
կը սիրար կինիկ կ'աւգէ ազգ իրիկուն . . . »

«Միւսոր կասակ կը կարծէ նոտի , բայց յառաջ երր
գործին յրջութիւնը երեւան կ'ելլայ կրսկան մնուցիւ-
ները քաշել և կուլի բազմութեան մէջ . կրենք երե-
ւակայել լիէ ի՞նչ սպրափի կը մասնուի ժողովուրզը .
փափչող փազչողի . . . իսկ երկու խորապեաններ զիբր
բանած իրարու կը կրակին . ձեռուն / բազմութիւնը
բանուած է , միլցիւնները չեն համարձակիր միջա-
մանը և կ'ցած են բազմութեան մօս իրենց միլիցիւ-
պեանն հնու :

«Հնող — մեց մաս զերփակիւններ աղմու կը յուրագ կը
մուսկան և կը հարցնեն միլիցիւպեանն :

«Բոչ աղմուկ է աս .

«Երկու հոդի կը կոռաթն , բայց չեմ համարձակիր
միջամտելու , կը պատասխանէ միլիցիւպեան :

«Մէնք քեզի կ'օդիննը , կ'առաջարկեն մաս զե-
րփակիւններ :

«Եատ լու . և կը յառաջանան ; բայց ա՛յս մասու-
զերփակիւնները կը անհնեն որ իրենց շիմիւն ևն կըու-
սողները , ոյն վատեն կուտադութեամբ կը զանոն մի-
լիցիւպեանն :

— Արիկայ, գուն մեր շեֆերը սպաննել տալ
կ'ուզես մեր ձեռքով, առ քեզի, և մառվէրի հարուած-
ներու տակ կը փոխն գետին խեղճ միլիցիապետք :

Այլ առակ,

Տէլի Դազար համբաւաւոր խմբապետ-մառվէրիսար
տիրապետութեան չըջան մը ունեցաւ երեւանի մէջ :

Այս բոլոր անկարգութիւնները իր «աղերանց»
ձեռքով աեղի կ'ունենալին :

Կառավարութիւնը չէր կրնար միջամտել, դիմեց
Դաշնակցութեան պատասխանառու մարմինն, որպէսզի
ազդէ Տէլի Դազարին վրայ: Փորձեցին Տէլի Դազարը
զսպել Դրօի միջոցաւ, բայց Դրօին կը վախնավին, որ
Դազարը զսպելով, ինք կը հաստատուի անոր տեղ և
այս անգամ ուրիշ մը չեն գտնար Դրօն զսպելու և
Դրօն կը գտնայ իրենց զիխին տիրթաթոր:

Ի վերջոյ Դաշնակցութեան մարմինը կը յաջողի
Տէլի Դազարը համոզել, որ մայրաքաղաքին հեռանայ:

— Եաւ լաւ, կը պատասխանէ Տէլի Դազար:

Եւ հետեւեալ օրը Երեւանի բնակիչները կը կար-
դան պատերուն վրայ մեծ մեծ յայտարարութիւններ,
թէ Տէլի Դազարը պիտի մեկնի Երեւանին մինչեւ ամ-
սոյն 29, և կը հրուերէ իրեն հետ ո և է հաշիւ ունե-
ցողները, ներկայանալ իրեն Օրիներ հիւրանոցը:

Մինչեւ ամսու 29 այդ կատակերգութիւնը կը
տեւէ, բայց Տէլի Դազար գուրս չելլար Երեւանէն . . .
միայն կը զանձէ «իր առնելիք»ները և պարտքերուն
մասին . . . անգորրազիք կուտայ:

Տէլի Դազար շատ ուշ, իմ թիվիխէն մեկնած օրու
մեկնեցաւ իմ գնացքովս դէպի Պաթում, վերջապէս
հեռանալով Հայաստանէն . . . :

Է.

ԱՆԻՐԱՆԻԿ ԻՆՉՈՒ ՀԵՌԱՅՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Հ. Յ. Դաշնակցութիւնը իր կազմակերպութեամբ
ապես ընդունակ չէր ուրիշ գործի, եթէ ոչ, հայ ժո-
ղովուրդը կիսելու, իր ժամանակավրէալ գոյութիւնը
քաշչելու համար:

Ուրեմն հարկ էր ձեռքերը ազատ զզալ:

Հայ ժողովուրդին մէջ Անդրանիկի նման հմայքուա
և մեծ անունի մը Դաշնակցութիւնը չէր կրնար հան-
դուրժել: Մենաստիրութեան ձգոողը չկրնար ուրիշնե-
րու գոյութիւնը հանդուրժել կրկէսին մէջ:

Եւ Անդրանիկի սկսաւ հալածելի ի վեաս հայ ժո-
ղովուրդին, ի վեաս Հայաստանին:

Ի վեաս որովհետեւ այդպէսով հայ ժողովուրդը
Հայրենասիրական ողին է որ կը հալածէր:

Եւ առանց հայրենասիրական ողիի, Հայրենիքը չի
պաշտպանուիր: Ասիկա դատարկ նախաղասութիւն չէ:
Փաստը, աւա՞զ, շատ թարմ է . . . :

Ես իմ գիտցածներս չպիտի պատմեմ, Անդրանիկի
գէմ եղած հալածանքներին, այդ շատ երկար և ողբալի
պիտի ըլլար: Ես ուղղակի Անդրանիկի իրեն խօսքերը
կ'արձանագրեմ հոս:

«Ամիսներ չեն բաւեր պատմելու համար անցու-
դարձերը, իրենց բոլոր մանրամասնութիւններով: Այս-
քան միայն կրնամ ըսել, թէ անգերջ դաւաճանու-
թիւններ սարքուեցան ինձ դէմ:

«Արտասահման ելլելէս վերջ կը ցուիմ բնելու որ
Նախօֆթեւանի, Ազուրիսի և այդ Հրանտիսինիրու մէջ
30—35 հազար հայ սպաննուած են և այն այ այն թաւ-
թարմներու կնղմէ, որնց զբարերը հայերը մասուկա-
րարեցին»:

«Հպարտ եմ՝ բնելով, որ այն բարոր տարածութեան
վրայ, ուր կը գանու լիք, պաշտուած թափարներու և
ետալիր ու նուրի փաշանեղու կանոնաւոր զօրքերին՝
մէկ քիթ չարիւնեցաւ, մէկ ոչխար չի յափշտակուե-
ցաւ»:

Այս կը մկայէ ամբազջ ժողովուրը:

Բայի թէ ինչու հնուցաւ Անդրանիկ Դարաբարդին
ուր նստած, կը հոգանուորիր համբավեառութիւնը,
Հայաստանին՝ ուր չկրցաւ մնալ, դարձեալ թող ինուր
նորը Անդրանիկ:

«Թեկնմերու կողմէ տարածուած ամի լուրը, թէ
անդրբական սպանալիքի կամ խնդրանքի տակ հնուց-
ցած եմ Զանկեպուրէն, բոլորովն սխալ է, ևս նեռն-
ցած եմ սրոշ-շիմի մը կատարած անվեց դաւարութեանը,
խոցելուսներուն զիս ու իմ զօրաքանակ նայսային ամա-
նանար խաղերուն պատճառաւ»:

«Երիւն կը հոսք լիմ և բնձի հետեւադներու, որուն
տեղի ունեցող այս բոլոր զայթակիցնոցից պարագա-
պերուն և ի զուր կատորնուող հայ ժողովուրդին համար:
Երբ որ իջմածին հասաց, Զօր, Պիտի ոթջաղաւ, զիտ
համոզիլ կ'ուղէնին՝ որ մնամ, բացարձահարէս յազմա-
մարեցի թէ դաւադիրներու և և չեմ կրնաւ ընկեր բլաջ՝
անիւտ այդ միջոցին էք որ Երեւանի վայսցակը»:

մէջ 170 մարդ կը մնանիր, հայր՝ հայուն ձեռքով բա-
զանաւուած ած՝^(*)

Այս գառն խօսքերը կ'արտասանէ այն անստղիւտ
և հրաշագործ մարդը, որ 3500 քաջերով Վարորազի և
Գանդեզուրի շրջանին մէջ հոնքապեսութեան հոգա-
մանէն աւելի բնագրածակ երկիր մը կը պաշտպանէր
Ալորդէնանի և Թուրքիոյ բանակներուն՝ դէմ:

Ըստհանուր զինազագարին, երբ Պարուէն Անզիլու-
ցիք պատուիրակութիւն մը զրկեցին Անդրանիկի մօտ,
Ալիքին Արտէւ էք, իրահուացի սպաց Գագիլու: Ասոնք
խնդրեցին Անդրանիկին քննել իր զօրքին զաւաւ-
ուումը:

— Եթէ կարելի է ձիմր տուէք մեզ որ շրջինք մեր
բնակիր բախն սպաները:

— Չիեւու ովէտր չկայ, կրնաք ձեր եղած տեղին
տեսնի, պատասխանեց Անդրանիկ, ձեսքի շարժումնով
մը մրանին բացուածքին ցոյց տալով իր քաջերը.

Պատուիրակները չեն կրնար հաւատալ, և կը խնդ-
րին Անդրանիկին վկասակ չընել, որովհետեւ հային
3000 զինու որ կը ահանենին, մինչդեռ Անդրանիկ ովէտք
և իրենց ցոյց տար 32.000 զինուոր:

— Ասիմիօւ թիւրիմացութիւնն է, երեւ հազար հինգ
հարիւր զինուոր ունիուր, կ'ըս Անդրանիկ:

Եւ այն առն երկու գաշնակից զինուորակունները
շուտրած իրարու երեւ կը նային և յեղակարծ չար-
ժամանի մը կը փարին Անդրանիկի ձեռքերուն, զանոնք

(*) Յօր Անդրանիկի լուսուրագութիւնները Խոմքին Արքակեան
Վայնուի ինքարին: — Աքր. Մամուլ 4-րդ տարի թիւ 2377, 19.
Հուն. 1920 «Ճանակը անուղղութիւն որ Զօր, Անդրանիկի նաև

համբուրելու համար, իրենց հիացումէն :

— Զեր անունը և զիւցազնական համբաւը լսած էինք, բայց ոչ այնպէս, ինչպէս տեսանք, դուք այլ փոքր ուժով գողացուցիք չորս միլիոնոց Ասրագէջանը, տէրութիւն մը, որուն մայրաքաղաք կոչուած Պարսկուն ձեզմէ 580 քիլոմէթր հեռու կը գանուի . . . և հոն անդամ ձեր ազգած սարսափը կայրէ, չարերը կը փախչին և կառավարութիւնը Զօր, Թօմունի ոտքերը կը համբուրէ աղաղակերով, որ «Անդրանիկին ազատէ զիւրենք»: Մենք ձեզ համբուրելէ յետոյ կուգենք համբուրել ձեր մէն մի զինուորք :

Եւ անոնք կը վազեն զիւրքերը, զարմացած կը նային զինուորներու պատուած հազուստներուն և հագուծ տրեխներուն, կը տեսնեն զինուորին կերածը, որ ուրիշ բան չէ, եթէ ոչ թիթեղի վրայ խարկուած ցորենի հատիկ . . . (*)

Ահա թէ ինչ ոյժ կը հեռացնէին Հայաստանէն Դաշնականները :

Ինչո՞ւ համար :

Որովհետեւ Անդրանիկ ըսած էր.

«Բ եւ է կապ չունիմ Դաշնակցութիւն կուսակցութեան հետ»: Եւ Դաշնակցութիւնը վճռեր էր առանձին սեղմելով.

— Լաւ ուրեմն, մենք քեզ ցոյց կուտանք որ գուն «Անդրանիկ» ես, շնորհիւ Դաշնակցութեան: Դաշնակցութիւնն է որ քեզ պատուանդան է շիներ և բարձրացուցիք է վեր, եթէ Դաշնակցութիւնը մասը շարժէ գուն ոչնչութիւն մը կը գառնա:

(*) Այս մամրածանութիւնները կը քաղեմ Անդրանիկի ազատիրէն Պ. Յանիկի Աղամանեանի ին ծ յանձնած նօթերէն.

Եւ այս զարհուրելի հաւակնութիւնը ապացուցանելու համար էր որ անոնք մահացու պայքար կը մըրգէին Անդրանիկին դէմ: Հայ ժողովուրդը իր հերոսը կ'ընտրէր իրեն առաջնորդ 1918ի գոյապայքարին, Դաշնակցութեան կամքը ի խոր խոցուած կարծես, կ'ըսէր ժողովաւրդին երեսին.

— Դուն կ'ըմբռոստանաս իմ իշխանութեանս դէմ, կը համարձակիս յուսալ Անդրանիկի հանձարէն . . . կը տեսնես ուրեմն. և մինչդեռ հայ ժողովուրդը պէտք է ձաւկատէր իր հայրենիքին, իր անկախութեան, իր կրօնքի թշնամիին դէմ, Հ. Յ. Դաշնակցութիւնը իր բովանդակ պժամ կը ջանար զայն մղել ուռւատիան յեղափոխութեան երազանքներուն մէջ, սօցիալիստական բանդագուշանքներու գերազրգութեան մէջ, միթինկներ, ձառեր, ընարութիւններ, ընարացուցակներ, «ներքին թշնամիի» անցախօս, դասակարգացին պայքար, քայրացում զինուորական կարգապահութեան, զինուորական հրամանատարներու վրայ «Բոլքօվօյի Կօմիտէտ»-ներ, որոնք զօրավարներն ու զնապահները կ'արհամարէն, իրենց «ուրար զինուորի» խրոխանքով . . . Հայ ժողովուրդը քանի կը տքնէր իր հայրենիքի ազատագրութեան, Հ. Յ. Դաշնակցութիւնը աւելի ուժգին թափով կը մղէր զայն դէպի հիւսիս, դէպի միշագայնութիւն, դէպի ապազգայնացում . . . և հետեւանքը կ'ըլլար յաղթանակ, մեծ յաղթանակ, հայ զօրքը կը լքէր Հայաստանը, Մուշին մինչեւ երզնկա, Վանէն մինչեւ կարին . . . Անդրանիկը կը «պարտուէր» այս էր յաղթանակը: Բայց այսքան չէր միայն:

Թրքահայ ժողովուրդը իր ազգասիրական հոանգով բոլորացին ասքեր հոգի մը ի յայտ կը բերէր, Կովկաս անգաստանած երեքհարիւրազար թրքահայութիւ-

նր. կ'արհամորմբ Դաշնուկցոթեան խնամակալութիւնը, կը կապմակերպուէը իրքեւ Հայաստանի իրաւատէր, իրքեւ միջադրութիւն գտաի մը ասարկաց ժողովուրդ, ազգամ, անկաշխանով, Կոմիկասի մէջ կը հիմնէր իր զիմագրական բերդը, կ'առաջարկեր գրաւել իր հայրենիքը և հիմնել հնո իր սեփական մանկանութիւնը . . . այս բոլոր առանց Դաշնուկցոթեան, ո՛վ ազգայ իրազութիւն . . . հայ զայր իշխել Դաշնուկցոթեան ձևոքէն . . . ոչ անպատճ կարելէ չ՛, և առաջ Դաշնակցոթեան «իտէաներայ» տպագրութեան վեռանայ դրբոք, առարդ պրօֆիլակտիստներու ափեցութեան տակ կ'ընդուանուց և ետ Թրքահայտանանէն, և՛տ Կարինէն, և՛ա զբաւեալ հողամասերէն, և՛ա, և՛ա զեսի կարս, մէնք կարսի առաջ մէնք սնները կը պաշտպանէնք: Յաղթանանի, անսղոք յաղթանակ որ՝ մարտիրոս ժողովուրդի մը բայներուն և ազգանութեան խարցերն զրայ: կը կանգնի . . . :

Դաշնակցոթիւնը զայ է, Հայաստանի զարձելոյ մշնամին ուրի կախան ըլլալէ վերջ, նոր Հայաստան մը կը հիմնաի, նախամասի մը մէջ որու ժողովուրդը երրէք չ՛ մասմած ուր մասին, բայց որ Դաշնակցոթեան հմայքին սակ է, բնանու շէ, կընայ իրքեւ հոգ ծառայել . . . :

Բայց անհնենք թէ, ինչ կ'ընէ այդ ժողովուրդին Հ. Դաշնուկցոթիւնը:

Տեսնենք թէ, կը հրամարի առաջնորդ, իր ձևոքէն ողբած Թրքահայտ-ժողովուրդը զարձեալ իր իշխանութեան, իր կախարդական շրջանակին մէջ քաշելու:

Այդ կը անհնենք:

Ե Ն Զ Է Ր Ո Ո Ւ Ս Ա Հ Ա Յ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ը Ե Կ Ի Ն Ձ Գ Փ Ի Ս Վ Ա Ր Ո Ւ Ե Յ Ա Ա Ն Ա Ր Հ Ե Ծ Հ. Յ. Գ Ա Յ Ն Ա Կ Յ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ը

Կովկասահայ ժողովուրդը խորապէս և անկեղծօքէն հաշտուած էր ոուսական տիրապետութեան հետ և երբեք չէր խորհած իր «ազգատագրութեան» մասին: Մուսար սիրելի էր իրեն, չէր զզացած դրեթէ «տիրոզ տարրի» ճնշում, և եթէ քաղաքական իտէաներ ուներ անսնք կապուած էին Մուսա ժողովուրդին խէալներուն հետ և հայկական անջատողական դրոշ չունեին:

Մուսահայ ժողովուրդը կը սիրէր Հայաստանը որ իրեն համար թրքական տիրապետութեան տակ զբանուող հայ հողամասն էր, Մաֆֆիի վէպերը իր մէջ արթնցուցած էին հիշատակներ, խօսեցուցած էին հայրենի սրբազն հողը, անոր սգիները և անոր հնաւխօսութիւնը: Բայց այդ բոլորը խնաւենվ կը խօսէին միայն Պարսկական և Թրքական Հայաստանի մասին(**): Եւ այն ժողովուրդը որ կ'ապրէր կշմիածնի, Սրարատի, Անիի, Վաղարշապատի, Ակուռեանի Սրագածի, Արմատիրի (*) Սեւանի, ալս բոլոր հայրենի նշխարներուն մէջ, մտքէն անդամ անցուցած չէր խօսեցնել անոնցմէ յառնող անոյն ստուերները, և կը կարծէր որ «ապրում է Մուսաստանում, այդ հողը Մուսինն է, և ինքը ոուսական քաղաքացի է»:

(*) Սարտարապարտ:

(**) Ավերոր է բաել, ոուսական քաղաքականութեան չնորհիւ

1915ին երբ Կովկաս գացի, Կովկասահայ մտաւութեանութիւնը այնքան ոռւսասէր դայայ որ նոյն իսկ, կ'ուզէին Թբքահայաստանի կցումը Ռուսաստանին որպէս զի մենք ալ վայելենք այն «բարիքները» որոնցմով լիացած են իրենք ոռւս իշխանութեան տակ և ըստ իրինց բարի սովորութեան, առանց մեր կարծիքն առնել մտքերնուն իսկ անցնելու, այդպիսի տրամադրութեամբ կը մօտենացին Փեթրոկրատի քաղ. շրջանակներուն :

Ահա թէ ինչպիսի տարրի վրայ կը փոխադրէր Հ. Յ. Դաշնակցութիւնը՝ «Տաճկահայ դատի վեթերանը» Հայաստանը :

Եւ փոխանակ այդ ժողովուրդին սիրցնելու բուն հայրենիքը, ինքնակառավարման, ինքնիշխանութեան, վերջապէս անկախութեան հեշտանքը, բարօրութիւնը, զանձեր՝ որոնք այնքան քաղցր են ամէն մէկ աղջի զաւելին համար՝ որի կեանքի դնով կը պաշտպանէ զանոնք. Հ. Յ. Դաշնակցութիւնը ամէն բան ըրաւ խորացնելու համար ոռւսահայ ժողովուրդին ախտոսանքը «կորուսեալ զբախույթին համար որ Ռուսաստանն էր:

Թողի իոսի Դաշնակցութեան ոռւսահայ դաւակը իր բերնով:

Ես կ'արձանագրեմ այս տեղ եզրո Տէր Մինտսկանի ամբաստանութիւնը իր կազմակերպութեան դէմ: Եզրորը, որ սպաննեց իր չէփը, Խաչատուր Կարճեկեանը, և նստած էր դատարանին առաջ, ոճրապարտի աթոռին վրայ, իր պաշտպանողական ճառին մէջ որ 5 ժամ տեսից այնպիսի ահօտոր ամբաստանութիւններ կարդաց դաշնակցական հին ու նոր դործիչներու հասցէին որ «երեսուն տարուան կազմակերպութեան հիմքը սարսկցան»:

Երեւանի «Ժողովուրդ» թէրթը կը զրէր այդ ձառն առթիւ «Եթէ իրաւ է այն հին հմարտութիւնը, որ հօր մը համար աւելի անողոք, աւելի արգար դատաստան չկայ քան իր հարազատ որդւոյն դատավճիռը, ուրեմն իր կուսակցութեան բոլոր ընկերների կողմից ազնիւ, պարտաճանաչ, զաղափարական անուանուած իւլգրա-դաշնակցական Տէր-Մինտսկանի զատավճիռը մի սոսկալի ոռւմը էր, որ յանկարծակի պայմեց դաշնակցութեան զլիխն»:

«Զաւակը տւեց իր վճիռը

«Ահա և Տէր-Մինտսկանի հակիրճ մեղադրական բանաձեւերը»:

— «Մի բժիշկ 7 օր շարունակ Հայաստանը որջելով 20 կենդանի մարդու կը հանդիպի մրացն, ահա քէ այդ մարդիկ (իման Դաշնակցականները) ինչ օրի հասցին Հայաստանը»

«Ամէն օր բան են բիրում 6-25 դուրե, արդիմ՝ մեր իրավանուրեան, արդիմ՝ հայ ժողովուրդի տեխորակացիան (ամբառյացման) սին ենթակեցին զայն այդ մարդիկը, ինչն զործելակերպով:

— «Կարգում եի, նետուում եւ վերըսում եւ շրանարուայ ընթացքում ոչ մի անկեղծ զործուներին տեսայ Դաշնակցուրեան նու լիդրենի զործելակերպին մէջ»:

— «Աշ քէ կամաւորական շարժումն եւ տաեւային առ լիդրենը (Դաշնակցուրեան պետերը) իւեն եին տարեալին»

— «Պոլչենիկամը չէ հայի քմբամին, եւ ոչ հայ ժողովուրդի օրեկիսիւ» (առաւկարսկան) պարմանեներն, ես ամենավանաւուր քենամի մէք ներին կեամբին համարում եմ նոր Դաշնակցականներին»:

Եգոր Տէր Մինասեանը սպաննեց Խ. Կարճիկեանը, իր «հոգեւոր հայր»ը, և իր խօսքերով՝ Դաշնակցութեան ընդլատ զաւակը սպաննեց իր պատկանած կազմակերպութիւնը։

Մեզ համար իր գատառտանն էր կարեւոր, — անցամինք : Դաշնակցութիւնը չկրցաւ ըմբոնել որ Ռուսահայ ժողովուրդին հետ պէտք էր վարուեր հոգեկան հիւանդի մը պէս որուն զգացողութիւնը նոր կը վերածնի, բիրաօրէն զարկաւ, փոխանակ գոցելու ասլազգայի, բիրաօրէն զարկաւ, փոխանակ գոցելու ասլազգային եղանացման վէրքը այդ ժողովուրդի սրտին վրացէն եղունքներովք բացաւ զայն ու թոյլ տուաւ որ աղջային արիւնը ուղիսորէն հոսի։

Մայիս 28ի ագրէն վերջ, որով վճռեց դարձեալ իր ճանկերուն մէջ առնել թրքահայ ճակատագրը, Մայիս 29ին Հ. Յ. Դաշնակցութեան Բիւրօյին կողմէ լոյս տեսաւ հետեւեալ յայտարարութիւնը։

«... Հ. Յ. Դաշնակցութիւնը այսօր պատմական յայտարարութեամբ (*) իրականացած տեսնելով իր յաղախական իշխալի՝ ուսկախար հանրապետութեան՝ իրականացումը, հաւատարին իր հիմնական դաւանակենութեան (ընկերութեան) պիտի մղի մեր հաւը հետեւողական եւ վնասական, ընկերային բարենորդութեանը հունով դիսի այն ընկերային արդարութեան նաև ամսավիճակը, ուր կը դիմի բոլոր ազգերու աշխատաւորութիւնը և ուր Հայուսակի աշխատաւորութիւնն այ, առանց ազգի և իրոնի իսրութեան, պիտի զսէն համահարդիրային իշխալեան իրականացութը։»

«Երեւա ա 1919 (**)»

(*) Ակնարկութիւնը Մայիս 28ի «Միացմալ» Հայուսակի օդային յայտարարութեան մասին է....

(**) Տես «Ճակատամարտ» թիւ 190 26/6/1919,

Հ. Յ. Դաշնակցութեան երեւակայութեան մէջ միայն «իրականացած էր ուսմկավար հանրապետութիւնը», կամաւոր կոյցերը միայն կրնային հաւատալ որ ժողովուրդի մը քաղաքական ազատութիւնը թուղթի վրայ գրուած «յայտարարութիւններէ» կախում ունի, և մոռնալ այն գերագոյն ծշմարտութիւնը թէ ժողովուրդի մը անկախ ալրեկու համար պէտք է զիմնաց պաշտպանել այդ անկախութիւնը, աւելի դժուար է պահպանել ձեռք բերուածը քան ձեռք բերելը, իսկ Հ. Յ. Դաշնակցութիւնը՝ երբ տակաւին հայ գատէն ոչինչ ձեռք բերած չէր, երբ տակաւին հայ ժողովուրդի բեկորները սարկութեան էին՝ մատնուած էնկիւրիէն մինչև Տէր-զօրի անապատները, Պաքուի հարէմներէն մինչև Պոլսոյ կանանոցները .— Հ. Յ. Դաշնակցութիւնը կըսկզ—տակաւին անկախութեան գաղափարին ընտելացած Ռուսահայութիւնը, 180 միլիոն ժողովուրդի յիշուափութեան անդունդին եղըը կանգնած Ռուսահայութիւնը, կը հրաւիրէր «համամարդկային իտէալներու» եւ, այժմ երբ Հայ Հանրապետութիւնը նետուած է «համամարդկային իտէալներու» բովին մէջ հայերը զարմացած կը հարցնեն թէ ինչո՞ւ։

Տարօրինակը այն է որ Դաշնակցութիւնը ինքն արմամութիւնն ունի հարցնելու թէ... ինչո՞ւ։

Հայց տակաւին սկիզբն էր առ։

Դաշնակցական կառավարութեան նախագահ Ա. Ա. Խառիսեան կը յայտարարէր 1919ին իր կառավարութեան անդրանիկ ճառին մէջ թէ Հայաստանի համար պիտի դրուին դաշնակցական ծրագրով օրէնքներ, և

կ'առաջարկեր լուծել հողալին հարցը ըստ սօցիալիստական ծրագրի. միւս կողմէ դաշնակցական օրկան «Հայաստանի Աշխատաւոր» թերթը կոչ կընէր «Ժողովուրդին, առանց կառավարութեան որոշումնն սպասելու յարձակի և հողերը գրաւել», և ակնարկելով իր կառավարութեան «աղուոր» զործին որով մայիս 28ի պետական հարուածն էր սարքած, կընէր՝ «թող մեր ժողովուրդը հետեւի իր կառավարութեան օրինակին կատարուած իրողութեան պատաշ դիմուլ զայն». — Կառավարութիւն եւ օնկան, Դաշնակցութեան երկու զործները թէ «բարի» օրինակով և թէ փրօփականով և զիրար օրինակ ցոյց տալով խեղճ ժողովուրդը կը մըզէին անհիշանութեան։

Բայց բառը թեթև է։

Ի՞նչ կանուանէք մարդիկ, որոնք կոչուած են ժողովուրդի մը ուսուցանել օրէնք հիմնել, և այդ սեփական օրէնքին հնազանդելու գերազոյն ազատութիւնը վայելել, կ'առաջարկեն գծրախտ ժողովուրդին, յարձակի մասնաւոր հոդերու, վանքերու, պետական կալուածներու վրայ և արդար կեցպով զանոնից բաժնեց իրենց միջն։ Կրնա՛ք պատկերացնել այն անաւոր անշխանութիւնը որ կրնայ ստեղծուիլ երբ հարիւր հազարաւոր խուժանը արդար բաժնանումներու համար կը խառնուի իրար, կը բզկաէ իր հարեւանք, իր եղբայրը, կ'որոտայ կ'ողբայ կ'սպաննէ և կը տառապի... եւ այդ ինեղճ ժողովուրդը մեր արթևնաքամ Հայ ազգն է։

Դաշնակցական վիթներու Պօլսոյ երգուեալ հաւատաբարար «Ճակատամարտ» պիտի պատասխանէր ինձի։

«Կառավարութիւնը պատասխանատու է իր խօս-

քերուն և զործերուն համար միայն «բայց պիտի ըսէր նաև «մեր կառավարութիւնը հարազատն է իր ետին կանդնած կուսակցութեան»^(*) և անոր ամենապատասխանատու նախարարութիւնները միշտ ալ Դաշնակցութեան պատկանող անձեր են» ուրեմն չի կընար տարբեր մտածել ու զործել երբ կազմակերպութիւնը իր պաշտօնական բերնով տարբեր կը մտածէ։

Թ.

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՏԻՆ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԸ

Դանք Մայիս 28ի ագրին։ Եւ հարցուցէք Դաշնակցութեան «ի՞նչ ըրիք եղբօրդ Արէլին»։

Հ. Յ. Դաշնակցութիւնը թրքահայ դաաը առաւ այդ ազթով գարձեալ իր աղէտաւոր թեւարկութեան տակ։ Անիկա պայքարեցաւ այդ կողոպուտին համար բովանդակ թրքահայ ժողովուրդի կամքին դէմ. մինչեւ որ սեղմեց կոկորդին, զապեց անոր ջղաձգումները, հմայեց և թուեց, բռնացաւ ու սպառնաց, սպառնաց վասնգել ամէն ինչ... յաջողեցաւ։

Խաղը լաւ պատրաստուած էր։

✓ Մինչեւ զինադադար Հայկական Դատը կը մնար անեղծ, Ազգային Պատուիրակութեան յանձնուած բո-

(*) Ես բացատրեցի արդէն թէ Դաշնակցութիւնը կուսակցութիւն չէ, այլ կազմակերպութիւն—Քօմիք։

վանդակ աղջին կողմէ, մէջն ըլլագով չ. Յ. Դաշնակցութիւնն ալ :

Բայց զինագաղաքի վազորդայնին, 1919 Յունվարին Երեւանի մէջ Թիւրօն կը գումարէ իր նիստը. գաղտնախորհուրդ նպատակաւ մը—որ ուրիշ բան չէ բայց եթէ հայ աղջին պահպանումը Դաշնակցութեան հեկենօնեային տակ, կ'որոշուի թրքահայ դատը բառնալ, ուրանալ Ազգ. Պատուիրակութիւնը, Բարիդ ուղարկել «Հանրապետութեան» կողմէ պատուիրողներ, Ա. Ահարոնեանի զինատորութեամբ, նպատակ տնկենալով ընդունիլ տալ Երեւանի մէջ կազմուած հանրապետութիւնը իրեւ Հայաստան, անոր միացնելով— ըստ երեւոյթին Դաշնակցական գաղթավայր— և անի նահանգին մէկ մասը Ալաշկերտ հովիտին հետ : Թէ ի՞նչու, ուրագնե՛տեւ Դաշնակցութիւնը իր հողը կորսնցուցած է թրքահայ ժողովուրդին մէջ . . . իր բոյնը կովկաս է . . . Դաշնակցութիւնը հայրենիի ըսելով կը հասկնայ իր ինտելիցինաներու բանակին համար «արօտավայր» մը . . . եթէ Հայրենիքը արօտավայրի հատկութիւնը չունի շատ քիչ կը հետազոտէ զինքը :

Ահակի է այս բոլորը բայց ձմարիս է :

Մայիս 28ին Երեւանի կառավարութիւնը ինչպին կը նույնիւր Միացեալ Հայաստանի կառավարութիւն, 12 թրքահայեր կը մտցնէր Հայաստանի բարդամէնթէն ներս . . . :

Ամէնուն ծանօթ է այն մեծ յուղումը որ յառաջ եկաւ իրաւունքի այս բռնաբարութեան համար. ուստի ևս չեմ ծանրանար, միայն կ'ուզմ տալ հո՞ ուստաց կուսակցութեանց բողոքն ու ահակէտը :

Երեւանի բառամէնթի 1919 Յունիս 4ի նիստին,

Սօց. Դէմօկրատ խորհրդարանական ֆրակցիային կողմէ երեսիսիան Կարաջեան կարգաց Սօց. Դէմ. ֆրակցիայի յայտագիրը :

Այդ յայտագիրը կ'ամբաստանէր Դաշնակցութիւնը թէ կ'արհամարհէ Խորհրդարանը, թէ սկսած է բռնանակ երկրին վրայ, թէ իրեն համար բառամէնթը անումական գոյութիւն ունի : «Ապրիլ 27ին խորհրդանը մէկ ամսուան համար իր լիազօրութիւնները կը յանձէ կառավարութեան և Մայիս 28ին, երբ այդ լիազօրութեան շրջանը անցած էր, կառավարութիւնը կը կառարէ պետական հարուածը. կառավարութիւնը իրաւունք չունէր նոյնուի խորհրդարանի կազմին մէջ 12 թրքահայ պատգամաւորներ մտցնելու : Հետեւաբար կառավարութիւնը՝ յենած Դ Դաշնակցութեան վրայ բռնակալ է օրէնքներէն չի ակնածիր, կը գործէ սահմանադրակն ողիի գէմ, ուստի Սօց. Դէմ. ֆրակցիան կը հրամարի խորհրդարանի աշխատանքներուն մասնակցելէ »

Երբ այս այտաբարութիւնը կարգալէ վերջ Սօց. Դէմօկրատ երաժիշտանները հեռացան խորհրդարանէն, Դաշնակցական երեսիսիանները կը պօսացին հեղանակով .

«Բարի ձմապարհ» :

Հայ Ժողովրական կուսակցութեան կողմէ երեսիսիան Տէր-Արշակուրեան կը կարդայ նոյնուի յայտագիր մը : « . . . Կառավարութեան առած քայլը ոչ միայն պետական յեաշրջում և հարուած է սահմանադրութեան գէմ այ այդ քայլը նոյն իսկ խորհրդա-

բանի իրաւասութենէն վեր է: Փարիզի հայ համաժողովին և Հայաստանի Խորհրդարանին խառն նիսար միայն կարող է հրատարակել Միացեալ Հայաստանի անկախութեան ակտը: Այդ ապօրինութեան հետեւանքով կուսակցութիւնը չի ձանջնար Հայաստանի Խորհուրդը և կառավարութիւնն իրեւ օրինակոն մարմիններ: Ֆրակցիան կը հեռանայ խորհրդարանէն և հետ կը կանչէ ժողովրդական նախարարները դահճին, և գործն պօյքօյ կը յայտարարէ խորհրդարանական ընտրութիւններուն դէմ:»

Սոց. Յեղափոխական ֆրակցիային կողմէ թուժանեան կ'ուզէ հոմանման յայտարարութիւն մը կտրդալ, նախագահը չի թողարքը և խօսք կուտայ վարչապետին. վարչապետը կ'սկսի զեկուցում ինչ թուժանեան կսկսի կարգալ: Խառնակութեան և աղմուկի մէջ իտափոխան պետական հարուածին նեղինակը կը սկսի խօսիլ և բացատրել թէ ինչու տեղի ունեցաւ աղթը:

Ես կը քաղեմ ամենէն էականը այդ բացատրութեան, որովհետեւ Գաշնակցութեան բացատրութիւնը պէտք չունինք համար էնթրէկին բուն նըպատակը որ բացատրեցի:

«Արեւմոահայ գաղթականութիւնը տարերային թափով շարժւում, կուտակւում է սահմանագույնը:

«Ոչ մի համար չկայ ներգաղթը(!) կասեցնելու գործնական տէսակէտին անհնարին էր ստեղծել միացեալ Հայաստանի կառավարութիւն, ներգաղթը(?) կազմակերպելու համար:

«...Ներգաղթի մասին գաշնակցների հետ բանակցելիս միշտ հարց էր ծագում թէ ինչ իրաւունքով Հայաստանի կառավարութիւնը միջնորդու և արեւմտահայերի հանեաւ, ինչ երաշխաւորութիւն որ ես վայելում և առեւմտահայերի վատահութիւնը:

Դրդաբատակներին մեկն ալ այն իր որ Հայաստանը (Առասկան) չի ձգտու անկախութեան եւ աւանեում է(*)

«Դաշնակիցների կողմէց թոյլատրուած էր ներգաղթը գէպի Բայազիտ և Ալաշկերտ: Զէր կարելի երկիր մտնել իրեւ հապատակ, պէտք է մտնենք իրեւ տէրիր: Անհրաժեշտ է «օրինական բրաւասութիւն»(+) այդ երկրի տէրը համարուելու համար:»

«Կառավարութիւնը գիտակցում է իր արածին եւ պատասխանաւու է:»

Ահա Խատիսինանի մաշտօնական բացատրութիւնները:

Այս անոնկի պատասխանատուութիւնն էր որ զբուխը կերաւ Դաշնակցական Հայաստանին, այս ահսկի պատասխանատուութիւնն էր որ ազգին զաւակներուն այնքան արիւն թափել տուաւ, այս պատասխանատուութիւնն էր որ 1920 Դեկտեմբերի 25ին Ատափոխանին ստորագրել տուաւ Մուսթաֆա Քէմալի լիազօրին դիմաց Հայաստանի անկախութիւնը ծախելու «գաշնակիր»ը որովհետեւ պէտք է մենենք իրեւ Տէրիր» յայտարարող մարդիկը չուզեցին հասկնալ թէ Մուսթաֆա Քէմալ դիմանք կը լսէ և «պէտք է չմըսնելը» ստորագրել տալու համար մինչեւ Ալէքսանդրոսլ պիտի գայ:

(*) Այս նշանակալից յայտարարութիւնները շատ բան կը խօսին այն սկեպաթիկներու ականչին որոնք կը գոչէին թէ Հայաստանի դատը մեռած էր եթէ նրեւանի մէջ կորիզ չսակեղծուէր.. Հայաստանի կատը մնոցուցին անոնք որոնք կապեցին զայն երեւանին, ուսաւական սիմիսին.... Խատիսեանի ակնարկած տառամսում կը ծագէր այն սարսափէն, որով կը համակուէր ուսահայ ժողովուրդը ամէն անզամ որ կը մտածէր թէ գործ կրնայ ունենալ Ռուսին հետ...

Արովինետեւ «պէտք է մտնել» ըսողները երբէք
մտածած չէին այդ ուղղութեամբ, որովհետեւ երբ
ահարկու կոխւ կը մղէին թրքահայութեան դէմ անոր
քաղաքական նաւին ուղղութիւնը յափշտակելու հա-
մար, մենք Հ. Յ. Բիւրօֆը Մայիս 29ի յայտարարու-
թենէն զիտենք թէլավիտի մկր մեր նաւը... գէալի հոն
ուր կը դիմէ բոլոր-ազգերու աշխատաւորութիւնը»:

Սպացրոց Ֆէջաեղն է, 1920ին Կարսը լքող 60
հազարնոց հայ գորքը պատրաստուած էր այդ «աշխատ-
առարական բարեկարգութեան և ընկերվարութեան
նաւահանգիստը երթալու» «բոլոր տղգերու աշխատա-
ւորներուն հետ» և երբէք պատրաստ չէր իր ազգին
«շահագործող դասակարգ»ին համար կոռուկու «ոռու-
թուրք աշխատաւոր եղբայրներուն դէմ» ոչ միայն
թրքահայաստանի համար այլ այս անդամ իր իսկ
հողին համար:

Ահա թէ ինչպէս հետեւողականօրէն Հ. Յ. Դաշ-
նակցութիւնը տարաւ Հայկական Դատը, Մայիս 28ին
բոհազրաւած դատը, դէպի «բաղձալի նաւահանգիստ»:



Ժ.

Ի՞՞ջՊէ ՍՊԱՌԵՑԻՆ ԺՈՂՈՎՈՒԹԻՐ ԵՒ ԲԱՆԱԿՐ

Ի՞նչ վիճակի մէջ էր հանրապետութեան բնակչու-
թիւնը այդ օրերուն, երբ Դաշնակցութիւնը այս բոլոր
խաղերը կը խաղաք, ի՞նչ վիճակի մէջ էր բանակը:

Պատահաբար ձեռք կ'առնեմ երեւանի թերթերէն
մին—1919 Յունիս 6 թուականը կը կրէ, կարգանք.

Իգտիր Մայիս 2.—Հայրենակից Դրօ. Սուրմա-
լուի գիւղացիութիւնը խապատ բնաջնջւում է, ա-
նիժում է իր բաղզը, ափսոսում է իր որդեկերանց
արեւնը, թափուած՝ ներկայ հանրապետութեան հա-
մար:

«Վերջին յօյսով դիմում է ձեզ՝ դրամով, մթեր-
քով օգնութեան համեմ գմբարդ Սուրմալուցիւնին:
Փանիկի ծխառէր

Skr Թորզուն բանանայ

Աշշարակ Մայիս 26.— Աշտարակում և շրջանում
գաղթականների սովամահութեան դէպերը ծայր աս-
տիճանի են հասած: Եթէ այս կերպ շարունակուի գաղ-
ականութիւնը խապատ կը ջնջուի: Չորս ամիս սպասե-
լու յետոյ երեկ կառավարութիւնից ստացուեց մարդ
զիւխ 9 ֆունդ (երեք քիլո) մթերք, այն ել ոչ ամեն
անգ: Յոյսերնիս Ամերիկեան կոմիտէին վրայ է, շու-
տափոյթ օգնութիւն հասցըէք:

Ամերիկեան կոմիտէի ներկայացուցիչներ
Մուրակեան, Միհայկեան, Յարութիւնեան

Նոյն թիւն մէջ ժողակուրդ կը զբէր :—

«Կը շեշտենք որ սովը քանի կը զնայ աւելի կ սաստկանայ և աւելի գոհեր կը տանի . կառավարութեան օգնութիւնը ոչինչ է . պետական գիներով հաց ծախելու համար հոդ տանող չկայ : Պարենաւորման նախարարութիւնը սահմանափակուուծ է սերմանումի գործով, սակայն այդ գործն ալ բաւարար կերպով առաջ չտարուիր : Գիւղացիութիւնը չնչին վարկ մը մը միայն ստացած՝ սերմանումի յատկացուած 50 միլիոնին : Մեծ մասամբ գիւղացին իր ուտեստին գործածած է այդ ալ . . . : Պակաս անմիտիթար չէ ներքին գործոց նախարարութեան գործունէութիւնը բարեբաղդարար(?) մեր ժողովուրդը զիաէ անաղմուկ մեռնիլ, մի քան, որ շատ կը դիւրացնէ ներքին գործոց նախարարութեան գործերը . . .

«Զինուորական նախարարութեան արարքներն ալ գաւառի զրութիւնը կը ծանրացնին : Նախ և առ զինուորագրուած են բոլոր 20—26 տարեկանները : Այս կէ յառաջացած են կարգ մը սարօրինակ գործեր ալ : Արքան մեզ յայտնի է Խորհրդարանը թույլտուութիւն և վարկ է տուած, որ Տիլֆօնի մէջ կազմակերպուի Միւլիս գումարական մը, սակայն և այնպէս ահա քանի մը ամիս է որ Գառնիի շրջանին մէջն ալ երեւցաւ գումարտակ մը, որու մէջ են 25—32 տարեկանները : Այս գումարտակի մասին ոչ վարչապետը և ոչ ալ ներքին գործոց նախարարը տեղեկութիւն ունին : Այնպէս Գառնիի շրջանի կոմիսարին(*) մէկ կողմէ հրահանդ հղած է բնակչութեան յայտարարել որ «կամաւոր գրուին» :

(*) Դաշնակցական կառավարութիւնը շատ կը սիրէր օտարածու կարգերը, մասնաւանդ տոմիկթական կոմիսարութիւնը, վորունուի հայրենի, գաւառուպետ, նահանգապետ տիտղոսներուն:

միւս կողմէ ալ երեւանի զօրագունդի հրամանատար Պ. Դրօն նոյն կոմիսարին, հրամայած է զինքի տակ կանչել 23—32 տարեկանները և միացնել Գառնիի գումարտակին մէջ, կոմիսարը մինչեւ հիմա ալ չըգիտէ որու հրամանը լսէ :

«Դատեցի՛ այն խառնաշփորտրիւնը որ կը ստեղծուի շրջանի մը միջ զինակոյ ընել, նոկ միւս շրջաններուն մէջ ազատ բողես հանգանակէն, բաց ասի զինուորական իշխանութիւնը պէտք է զիտեալ որ ինչպէս կ'անդրադարձայ այրպիսի զինակոյ մը շրջանին և ներկանական կեանին լրայ :

«Գառնոյ շրջանի ներկայ դրութեան ժամանակ 800 հոգի զինակոյի ենթարկել կը նշանակի 800 շնչառիի բնաշինց ընել, և ասիլս կը սիսպէ բողորդ՝ որ վախչիլ . Ամպեհ հայրենասիրութեամբ լցուած խիստ միջոցներ ձեռք կ'առնէ գաւալիքներու դէմ, զանոնք բռնկու համար : Բը ունուածները հետեւեալ օրը գարձեալ կը փախչին : Ամեն օր կը կատարուի դասավիճերու որս, սովորական բնակչութեան միջամտերուն միջ զարգուող ընտանիքները անեն զիշեր կ'անարեկուին :»

Փողովուրդի այն թիւը ուրկէ կը քաղեմ այս հատուածները 1919 յունիս 6 նօ. 60 թիւը կը կրէ և պատահարար ձեռք կ'առնեմ . . . : Ուրկեմն ամէն օր ընդգիմադիրը և նոյն խկ գաշնակցական թիւթերու մէջ կարելի էր կարդալ այս տեսակ ահաւոր յայտնութիւններ :

Մենք կը զարմանանք թէ ինչո՞ւ հայ զօրքը դասալիք կ'ըլլայ, ահա շատ ու շատ ալատառներէն մէկն ալ, ինչո՞ւ կ'ամբառատաննեն թշուառ գիւղացի ժողովուրդը, երբ Դրօններու, Նժդեհներու և զանազան մառզէրիսթներու և Դաշնակցականներու ձեռք կ'իյ-

հայ զինուորական գործը, որոնք 9 մակա կը աւելին սովաման երկրի մը համար: որոնք զէնքը ձեռքին կատապիներու պէս կ'ուզեն լուծել ամէն խնդիր, առանց տեսնել ուզելու որ ժողովուրդը կը հիւծի և կը յոդի, որոնք հայ զիւղացին ապազդանացնելէ վերջ, անոր մէջ մնացած գոյզն կորումի ալ կը ոպասուն զասալիքներ ասեղծելու և զանոնք որսալու խաղերով, պէտք չէ զարմանալ որ Հայտասանի «ՅՈ հազարնոց բանակը» չի կուտիր աւ զասալիք կ'ըլլայ կարսէն . . . :

Բայց շարունակենք, տեսնենք հակասութիւնը կեանքին, տեսնենք թէ ինչպէս կ'ապրի Դաշնակցութեան բանակը իր կեղեքած ժողովուրդին քամակին հեծած:

Նոյն յօդուածագիրը կը շարունակէ «Ժողովուրդ»ի մէջ.

«Երբ խօսում ես գաւառի այսօրինակ զրութիւնն մասին և օգնութիւն ինդրում, մինստրները առանց աղեւալլութիւնների ձեր առաջ զնում են պատրաստի ֆօրմուլաներ՝ «պարէն չկայ, ինչ որ հնարաւոր է տալիս ենք, փող չկայ, մեքենայի տակի փողերն ել ենք ծախսել»: Եթէ փող չկայ պիտի բոլորի համար եր չը լինի, եթէ պարէն չկայ պիտի նոյնպէս բոլորի համար ել չլինի: Պետական ներքին բազաքականութիւնը պիտի աշխատի ստացած բարիքները և արուելիք պարտականութիւնները բոտ կարելւոն հաւասարաչափականութիւնը լինի: Առանց ներքին այս հաւասարակշռութեան պետորիները կամ ներքին այդպիսի առողջութեան մասիր կը բայցայտի:

Այս տեսակէտից նայելով, մեր ներքին քաղաքականութեան վրայ շատ անմիտիթար եղբակացութիւնների ենք յանզում: Ամենից առաջ սովամանութեան մէջ գալարուսդ զիւղացիութեան կողքին մենք տեսնում ենք կուշտ բիւրուրատիային: Այս անունից անշոշտ կը վիրաւորւեն մեր ծխական վարժապետները և այլ տիպի ինտելիգենտները: Զէ՞ որ նրանք երբեմն պայքար են մզել բիւրուրատիայի զէմ և պաշտպանել աշխատաւորութիւնը և այսօր էլ դեռ շարունակում են այդ անել: Այս, շարունակում են այդ անել, բայց միմիրայն ինեւրցիալով: Գործնականի մէջ մեր ինտելիգենցիան ամբողջովին զարձել է մի բիւրուրատիա և այնպէս է ծծում մեր ժողովրդի արիւնը, որի նմանը շատ քիչ ժողովրդների պատմութեան մէջ կը գտնենք: Դեռ երէկ, գաւառի մի անկիւնում սովամանութեան ենթակայ ծխական վարժապետը այսօր զարձել է պիտական բար՝ ուղագանեայ, ստանում է և քաղաքապետութիւնից և ինսամատարութեան մինխարութիւնից հաց, յաւ ոռնիկ և դեռ պետական ծառայողների միութեան միջոցով էլ աշխատում է բարձրացնել իր ոռնիկը: Հինգ ամիսը գեռ չլրացած նրա ոռնիկը 80 տոկոս արդէն խոկ աւելացել է: Ի հարկէ երեկոյեան բղբարդունքների մասին չի էլ կարող խօսք լինել: Երեկոյաց խմբագիր կամ թերթի աշխատակից Պատրիկեանը (Նարդոսի (*) ներուը) այսօր զարձել է պարլամենտի անդամ: Եւ այդպիսի ապահով վիճակ ստեղծելուց յետոյ, այլեւս մեր ընտելիգենցիան չի հետաքրքրւում

(*) Նարդոս, Կովկասահայ վիպագիր որ օրուան թիփերը ու սումնափրած է, Պատրիկեան՝ Նարդոսի վէպիքէն մէկուն ներզան է, անօթի Դաշնակցականի թիփի:

ժողովրդի դրութեամբ, թէպէտ և միշտ հոլովում է իր քերնում «աշխատաւոր» բառը:

Ներքին խեղացի բաղաբանութիւնը չի կարալ բոյլ տալ պետական պաշտօնենքեան այդպիսի բացառիկ ապահովութիւնը ստաման ժողովրդի կողմին: Եթէ վերջինից հաղարներով կոտորւում են, այս ժամանակ պիտի մինիմունի հասցեի բիւրոկրատիայի համար պահանջրած ծախքը, որպէսզի հնարաւոր լինի դրանով ժողովրդի գրութիւնը բարեւոքիլ:

Մեր ներքին քաղաքականութեան միւս ցաւոտ կողմը քաղաքի և դիւդի մէջ դրած խարութիւնն է: Այն ժամանակ, երբ գաւառը կոտորւում էր քաղցից, հացի քանակը իւրաքանչիւր չնշին՝ ֆունտից բարձրացւին կէս փունտի և այն էլ հաց էր տրւում անխրարը բոլորին: Աւրիշ տեսակի պարեներ էլ ամենից շատ քանակութեամբ ստանում էր քաղաքը: Բոլոր մինիմութիւնները իրենց կարելի է ասել միակ ուշադրութիւնը դարձնում են երեւանի վրայ: Լուսաւորութեան, ներքին գործոց, իրաւաբարութեան մինիմութիւնները, զբաղւած են զլիաւորապէս քաղաքով:

Զինուորական մինիմուրութիւնը դասալիքներին քննելու համար ամեն միջոցներ գործադրում է գաւառում, իսկ քաղաքում զիտացող փախստական և պաշտօնական դասալիքները մնում են ազատ: Միլիցիոն բատալիոն կազմելու համար յարմար է համարւում սովոր կոտորւող Գառնուոյ շրջանը և ոչ հացից և այլ կողմերից ապահովւած մայրաքաղաքը: Բարիքները դառնում են մայրաքաղաքի, իսկ չարիքները գաւառի բամբին:

Եթի այդ բոլորի մտախ խօսում են բարձր շրջանների հետ, ասում են թէ մայրաքաղաքը պիտի հան-

դիստ լինի: Սակայն միթէ կարելի է նրա և պաշտօնելութեան հանգիստը, ապահովութիւնը ձեռք բերել Գառնուոյ շրջանի, Ռուբմալուի, Սարդարապատի կորստի գնով: Այս այդպէս է լինում իրականութեան մէջ:

Մայրաքաղաքի մենաշնորհներով օգտւում է Արագածոտնը և առանձնապէս Օշականն ու Աշտարաքը: Երեւի այստեղ էլ ժողովուրդը պիտի հանգիստ ու ապահով լինի: Սակայն մեզ անյայտ է Օշականի և Աշտարակի մայրաքաղաք լինելու հանգամանքը:

Այս բոլորից հետեւում է, որ մեր կառավարութեան ներքին քաղաքականութիւնը իրեն անմիջապէս ենթարկուող շրջաններում հիմնուած է հասարակական մի խաւին բարեկեցութիւն տալու, միւսին սովամահ անելու վրայ: Եթէ փողը, հացը քիչ է, այն ժամանակ պէտք է բոլորին էլ դրանից բաժին հանել, որպէս զի ժողովրդի մի խաւը՝ չի կոտորուի, իսկ միւսը մնայ: Իսկ մեզ համար անկասկած է որ ։ Փունտով կարելի էր ամբողջ բնակչութեան կարիքաւոր մասին պարէն հասցել: Եթէ զինուոր է պիտի ամբողջ երկրից հաւաքել, կամ գոնք երա և և և և ապահով մասից և ոչ քի սովամահութեան ենթակայ մի շրջանից: Ի՞նչ է կատարուում այս շրջանից դուրս մեր պետութեան այլ մասերում, զա համարեա թէ փաստորէն չի կախուած մեր կառավարութիւնից: Այդպէսով վերջինս նախ և առաջ չի վարում ամբողջ պետութեան ներքին քաղաքականութիւնը և աղանոյն շրջաններումն էլ ուր վարում է այն, կատարուում է կործանարար ճանապարհով:

Հասարակական մի շարք պատճառներով կառավարութեան այս քաղաքականութեան դէմ մինչեւ այժմ

խոռվութիւններ չեն եղել : Մեր գաւառը անտրառւնջ կերպով մեռնում է : Եւ այս անտրառունջ մահը որպէս իրեն նախապահն ք չի ընդունում մեր կառավարութիւնը : Եւ ելին , գեռ նա օգտուելով այս հանգիստ մահացութիւնից , աւելի է առաջ գնում իր կործանարար քաղաքականութեան ուղղութեամբ : Մայրաքաղաքի մենաշնորհի ամենաչնչին մասով օգտող , գաւառում ափրող սովամահութեան հանկերից փախած երեսուն հազար գաղթականութեան բանի կերպով նա գուրս է տնում երեւանից , երբեմն կեանքի , այժմ մահւան հոգիաները : Արգեօք գաղթականութիւնը անտրառունջ կերպով կը հեռանայ մայրաքաղաքից , թէ նա աղմուկներ կը բարձրացնի , գա ցոյց կտայ Յունիսի 11ի օրը : Պակայն ցաւալի է մի բան , որ այս թշւոտ գիւղացիութեան քրայնքով սնւած ու ուսում առած ինտելիգենցիան այսօր տաքուկ տեղ է գտել համատարած սովորի միջակացրում և մի կոնկրետ խօսք անգամ չի արտասանում իրեն սնող ժողովրդին սովամահութիւնից փրկելու մասին : Եւ մեր կառավարութիւնը հանգիստ կերպով գաւառի ոչնչացման օպերացիաները առաջ է տնում :

Եւ զարմանալ կարելի է թէ ինչպէս ներքին այդքաղաքականութիւն վարող կառավարութիւնը մտածում է արտաքին քաղաքականութեան ցըանում գըրած այդպիսի խոշոր նպատակների մասին : Մեր խելացի քաղաքագէտները կամաց կամաց Հայաստանին ուղում են առաջարկել քաղաքական մի այնպիսի ծրագիր որպիսին առաջարկեց Արքատիգէսը Յունաստանին : Սակայն նրանք մոռանում են որ նախ և առաջ համաշխարհային քաղաքական զրութիւնը այլ էր Քրիստոսից առաջ և դարում այլ էր Քրիստոսից յիշոյ գարում :

Եւ ապա համաշխարհային քաղաքական ուժերի մէջ Հայաստանը շատ հեռու է այն տեղը բանելուց , ինչ որ ունէր Յունաստանը : Եւ վիրջապէս մեր քաղաքագէտները մոռանում են որ Արքատիգէսնեան արտօաքին քաղաքականութեան նման մի ծրագիր բնդունելու համար պիտի ունենալ Արքատիգէսնեան ներքին քաղաքանութիւն , և ոչ թէ մեր , ժողովուրդին դիպի մահ տանող քաղաքականութիւնը . որի մասին վերև խօսեցինք :

«Փողովուրդ» Երեւանի

ՅԱԿ. ՄԱՆՐԻԿԵԱՆ



Ժ.Ա.

ԻՆՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒԽԵՒՆ
ՏԱՌԱՋԱԾ ԵՒ ՍՈՎԱԾ ԺՈՂՈՎՈՒԹՅ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բայց մի կարծէք որ Դաշնակցութիւնը անհոգ էր երկիրը իր ստեղծած քառոչս ազատելու մասին . . . :

Ոչ, Դաշնակցականները կը խորհեին այդ մասին և լրջօրէն կը խորհեին . . . :

Եւ թիֆլիսի Աշխատաւոր պաշտօնաթերթը որ իր ճակատը դրած է «Սոցիալիստական Էնտերնացիոնալի Հայկական հատուած» Հայաստանը՝ ազատելու չնաշխարհեկ միջոց մը կ'առաջարկէր իր 211 թիւին մէջ :

Դաշնակցութեան ոռկանը կ'ըսէր -

Թշուառներու դահիճ կապիտալիստ ապրանքներու զիները կը բարձրացնէ և եթէ բառւորը իր սոճիկը բարձրացնէ դիմանալու համար սղութեան, այս տակն գործարանատէրը ու առեւարականը կը կնազատիկ կը աւելցնեն իրենց ապրանքներուն զինը, աշխատավրձի բարձրացման փոխարէն : «Եզրակացութիւն — կ'ըսէ թերթը — Աշխատաւորի զիսաւոր թշնամիններից մէկն է ոռոջիկ սամանալը փաղով, մի հանգամանք որի վերածման համար ամէն ջանք պէտ, և թափէ Աշխատաւորը :

Այս հարցը լուծելէ վերջ «մարդկանց ընդհանրապէս և հայ ժողովուրդին մասնաւորապէս սովից ազատելու համար — մենք պէտք է ապրինք ամսպէս ինչպէս կ'ապրին դախորութենրը : »

«Արդ ի՞նչպէս են ապրում Դուխուրութիւնները : Եւ Աշխատաւոր կը բացատրէ թէ, անոնց պէս ապրելու — և որ նոյնն է — Հայաստանը սովէն փրկելու համար պէտք է որ ՀԱՅՅ չունենայ մասնաւոր սեփականութիւն :

«Մեր Մէջ դրամը շշանառութիւն չունենայ : Եւ վերջապէս գոյութիւն չունենայ վաճառականութիւն, գործադուլ, և ոռքիլով աշխատիլ : Աշխատիլ առանց դրամի և ապրուսի համար ինչ որ հարկաւոր է, սամայ առանց դրամի : »

Աական այսքանով չփերջանար : Հայաստանը սովէ ազատելու համար տակաւին ուրիշ ձեւակերպութիւններ պէտք են :

Լոնք Դաշնակցական իտկօլոկիլ :

«Եթէ մեր մէջ ամռւսնալ ցանկացողներ կան», (ինչ տարօրինակ հարցում!) նախապէս իննուրեան շրջան մը պիտի անցունեն և եթէ ապացուցուի որ ամոլի մը սկըր մշտական է, պիտի թողարարուի որ պաշտօնապիս ամռւսնան : «Եթէ ոչ փորձը կը սկսին ուրիշ մը հետ, փորձը կընայ տեւել . . . »

«Այսպիսի ընտանիքներում այժմեան ընտանիկան գժոխային պայմաններու փոխարէն պիտի թագաւորէ բարոյական և խաղաղութիւն . . . »

Այս ջախջախիչ եզրակացութենէն վերջ Դաշնակցութեան իտկօլոկը կը շարունակէ, և մենք կը հաւկընանք թէ դուխուրութենք երեք պայմաններ ևս ունին եղեք, մսեղին չուտել պարտադիր աղօրի և պատերազմի հրամարիլ :

«Աշխատաւոր» կ'առաջարկէր «առաջին երկուքը պարտադիր չգարձնել հայոց համար իսկ պատերազմի երթալը պարտազիր ըլլայ, եթէ պէտք տեսնուի» :

«Այս հարցի մասին —կը շարունակէ թերթը— մեր բարեկամ զաշնակիցները ծուռ աչքով չեն նայիր մեր դրայ երբ նկատեն որ մենք ոչ թէ պօշեւիքութիւն ընկլու նպատակաւ, այլ սովոր ազատելու համար պիտի ընկենի այս ամենը։ Աժերիկան ալ անշուշտ ընդառաջ կ'երթայ մեղի որ այս միջոցները գործադրելով, գերաշնինք մեր քանդուած, աւերակ դարձած հայրենիքը մեր միջոցներով և չկոտորութնք սովածանութենէ» (*) :

Ի՞նթերցողներս կը մտածեն որ Դաշնակցութիւնը կը խորհէր ան անկեղծօքն Հայաստանը փրկելու և ոչ միայն շահագործելու մասին։

Ըսթերցողներս կը ներեն անշուշտ որ կրկնեմ հստակ եղակացութիւնը մը տանինին Պօլսոյ մամուլին մէջ կ'ընէր Աշխատաւորի այս տողերը արտապրելով։ «Զէք կ'արծէր որ զերագոյն հրաշքի մը չնորհիւն է որ մեր Հայրապետութիւնը կանգուն կը մնայ այսպիսի զեկավար տարրերու ձևոքը»։

Բայց ավտոս հրաշքներու դարը անցած էր

(*) Յօդուածին մէջ զանուած բոլոր բնդգծումները «Աշխատաւոր»ինն են։
(Լ. Թ.)



ԺԲ.

Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՉԸ

ԱԹԻՖ ՍՍԵ ԱԹՆ ԴՄ. ՊՇՆԱՄԻ Թ ԱՐԵԿԱՄԻ

Ես չեմ անդրադառնար Հ. Յ. Դաշնակցութեան մղած արտաքին պատերազմներուն, կոխներուն և արկածախնդիր «քաղաքականութեան» վրայ։

Քաղաքականութիւն բառը կը չակիրաւորեմ որովհետեւ իր ինքնուրոյն իմաստով կարելի չէ որուկի այն ընթացքը որուն հետեւցաւ Դաշնակցութիւնը։

Վրաստանի, երեկուան հայրենակցին դէմ մղուած պատերազմը խմբապետ Դրօֆ կողմէ 180,000 զրհ արժեց Հայաստանի ժողովուրդին, զոհ, սովէ, հիւանդութենէ և կոտորածէ, որովհետեւ Վրաստանի սահմանները գոցուեցան, միակ չնչափողը Հայաստանին և թթուառ ժողովուրդը որ հաց չունէր արդէն որ դեղ չուներ, կոտորուեցաւ սովէ և համաճարակէ,

Ես Թիֆլիսի վարակիչ հիւանդանոցն էի այս ատեն թիֆլիսով վարակուած — համաճարակը ամբողջ Կովկասը կը լափէր — և օրերով քաղցած հացի սպանդանոց — հիւանդանոցին մէջ, որովհետեւ հայ սպասաւորները կը վախնային գուրս ելլալ ու քաղաք իջնալ։ Վրաց կառավարութիւնը Թիֆլիսի մէջ բանած հայերը կ'արտորէլ։ Հիւսիւսակն վրաստան։

Եւ երեւակայել որ վրաստանի մէջ տւելի չատ հայ կար քան երեւանի մէջ . . . :

Դաշնակցութիւնը խելքը գլուխը չհաւաքեց սակայն 1918ին մինչեւ 1920 կատաղութեան նուպացէ մը բռնուած միշտ կոփւ և պատերազմ վնասուեց :

Մենք տեսանք քեզ վերը թէ ինչ վիճակի մէջ եր հայ զիւղացիութիւնը, — զինուորական հայթայիժման հանգը : Բայց Դաշնակցութիւնը այդ տարրին տառապանքը, յոգնութիւնը նկատի չունեցաւ, չմտածեց պահել զայն, զօրացնել, ողեւորել, հայրենասիրութեան եռանդով լեցնել, բարւոքել վիճակը ; միրցնել անկախութիւնը և զայն պահել Մեծ Օրուան համար, ամբողջական հայրենիքի համար մզուելիք մեծ պայքարին — ինչպէս ըրին Պուլկարները :

Ոչ, Դաշնակցութիւնը կոռւեցաւ ամէն ձականի վրայ, ներոր՝ կոռւեցաւ ալլազգի բնակչութեան զէմ, որովհետեւ իսլամ բնակչութիւնը չուզեց ենթարկուել հարստանարութեան, ինչպէս հայ զիւղացիութիւնը, — որովհետեւ Դաշնակցութեան անպատճամանառու աւագակախումբերը հայ թէ թուրք զիւղեր սկսան մոխրի վրայ նոտեցնել — և ապստամբեցան : Ապստամբեցան մանաւանդ անոր համար՝ որ Հայաստանը կը գանուել խոլամական ովկէնինի մէջ և հայ կառավարութիւնը արէտք է մեծ զոհողութիւններ ընէր առաջքը առնելու համար տակաւին քանի մը ամսէ ի վեր միայն հայ տիրապետութիւնը ճանչող խալամներուն համար անվտանգ գարձնելու գուրսէն ներմուծուող փրօփականութը :

Ոչ, Դաշնակցութիւնը սիրացանել չպիտցաւ : Զփորձեց նաեւ զրացի պետութեանց հետ համացեղ բնակչութեանց փոխանակումի զրութիւն մը : Եւ այս քա-

զաքականութիւնը հանրապետութեան արդէն իսկ անսպասա պայմաններուն վրայ բարզուելով 1919ի վերջին վեցամսեակին կորսնցնել տուաւ երկրին շատ բան :

Ինչ որ աւելցեր էր երեւանի վրայ Դաշնակցական-ներուն չնորհքը չէր :

Գիտեմ որ արդէն երեւանը տուին Գերմանացիք, պաշտապաննեցին էրզրումի Մուշի և Վանի շրջաններէն 1917ին և 1918 նահանջած թրքանցերը, Զանգեզուրն ու Գարաբաղը 300,000էն աւելի հայութեամբ փրկեց Անդրանիկ և Նուբրիկց հանրապետութեան :

Կարս բերդաքաղաքը և նահանգը զրաւեցին անդրիացիք և նուբրեցին հանրապետութեան :

Ամերիկացիք, պահեցին սովէ անոնց բնակչութիւնը :

Իսկ Դաշնակցականները երկու տարի ուրիշ բան չըրին եթէ ոչ այս ձրի ժառանգութիւնները մոխնել :

Մսիկը շաղափակելով հայ ժողովուրդին, արիւնաքամ ժողովուրդին, սովաման ժողովուրդին արիւնով :

Բայց այսքանը չէր բաւեր :

Ետիւնու ձուո Դաշնակցութիւնը չհանգուրժեց որ երախտաւոր ունենոյ հայ ժողովուրդը :

Անդրանիկը ջանաց վարկարեկել :

Անգլիան անուանաբեկց իբրև էմբէնիալիսթ և իր զլուկիլի փրօփօքաթէօսներուն կողմէ զնգուած խուժանին պաշարել տուաւ երեւանի Անգլիական միահօնի շէնքը և պուաց «Անկցի իմբէրիալիսթ Անգլիան» :

Իսկ Ամերիկան օգնութիւնը . . . այս անոր ալ հայ հոգովներ գտնուեցան Դաշնակցութեան բերնով, այդ մասին ալ ունիթ փաստ : Ծպէր թերթի թիւ 7ին մէջ «Անհանդուրժելի վարմունք» վերնազրով զրեցին :

«Երկու շաբաթ է մօտաւորապէս որ Ամերիկեան

կոմիտէի շալագործարանի բանուորներին այդ սեւ հարիւրակային^(*) պարոնները ստիպում են ազատ ու Տեւոկրատիկ Հայաստանի մայրաքաղաքում, աշխատիլ օրական տասը ժամ։

Թիւրիմացութիւնները փարատելու համար ըսենք որ շալագործարանը «Ամերիկան կապիտալիստանները բացած էին ինպաստ գաղթականութեան», որպէս զի սովամահ չըլլան, գործ ունենամ և ապրին իսկ արդիւնաբերութեան շահը նոյնպէս կը ծախսուէր հայ որբանոցներ պահելու համար, ամերիկան նպաստամատոյցի գործն էր վերջապէս, «Հայաստանի նախախնամութիւնը» որուն կը հայհոյէին . . .

(*) Սեւ հարիւրեակ ռուսական իրականութեան մէջ եր նշանալի ճարական բռնակալութեան ստորին «Լամարիլլան», 1. Խ.



ԺԳ.

ԱՐՏԱՌՈՅՆՈՒՆԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԻ, Կ'ԵՆԹԱՐԻԵՆ
Ի ԲԵՆՑ Հ Մ Ա Ց Ք Ի Ն



Այս բոլոր զարհութանքները, օր ըստ օրէ հեծան, ձնշեցին հանրապետութեան տառապած ժողովութիւնն զրայ: Ծուսահայ ժողովութիւնն իոնչչնքը և զգուանքը պատուաստեցաւ արեւմտահայ գաղթականութեան հայրենասիրական գերազգութեամբ, հանրապետութեան «քաղաքացիները բռնութեան տակ լուս տառապեցան և Դաշնակցութեան սեւ թեւերը ծածկեցին անոնց թշուառութիւնը, և բռնակալ բռունցքը խեղդեց ճիչերը:

Կը մնար արտասահմանի հայութիւնը:

Արտասահմանի հայութիւնը որ ոչինչ չէր զիտեր, մանաւանդ Թուրքիոյ հայութիւնը որ անտեղեակ էր 1915-19ի պատմութեան, որ Պոլսոյ մէջ տեսած էր Հայ Հանրապետութեան պատուիրակները . . . «Հայ հանրապետութիւն, երազ . . . ինվէրի, Թալէաթի օրերուն Հայաստան . . . Հայաստանի պատուիրակներ՝ Պոլսոյ մէջ Սուլթանին մայրաքաղաքը»:

Սարսափին նոր պրծած, հայութիւնը բնաջնջուած կարծող ազնիւ Պոլսահայը իր գերզգացուն հայրենասիրութեամբ ինչպէս չի փղձկէր ի տես այս անլուր հրաշքներուն: Հայ զօրավա՛ր, հայ նախարա՛ր. Ահա-

բոնեան . . . Դաշնակցութիւն :

ԱՇ, այդ բոլորը :

Ինչպէս առասպելական, գերազոյն զօրութիւն մը չնկատել Դաշնակցութիւնը «որ հանրապետութիւնը ստեղծէր և եկեր էր զայն պարտադրելու Սուլթանին :» («Եղա Նազարի» հեքեաթը ինչպէս չի հական է ու)

Դաշնակցութիւնը միամիտ չէր սակայն կը զգար որ 1915-19ի ընթացքին Կովկասի մէջ գործող նոյն իսկ Դաշնակցական թրքահայ գործիչներու առաջ վարկարեկուած էր : Անզրանիկի պատմութիւնը կար . . . : Ուստի անմիջապէս զինադադարի վաղորդայնին իսկ, Կովկասին ճամրայ հանեց թրքահայ գործիչներ երէկուան գժոներէն արհամարուածներէն, ողողեց արտասահմանը, — փառք աստուծոյ՝ պիւտժէ ալ կար — :

Դաշնակցութիւնը կը սպասէր որ հականոսանքն ալ պիտի մեկնի կովկասէն : Պատրաստուած էր անոր :

Ճարպիկ փրթաւ :

Նոյնացուց ինքինքը նորաստեղծ հայրենիքին հետ ով կը համարձակէր քննազատել Դաշնակցութիւնը կը դաւաճանէր Հայաստանին :

Եւ պէտք է բսել, սիրելի ընթերցող, արհամարհանքով պէտք է բսել, որ թէ Պոլսոյ, թէ արտասահմանի թուլամորթ հայութիւնը սարկօրէն ենթարկուեցաւ այդ իւաղին :

Նոյնիսկ հաւատացողները, ըմբոսացողները «յանուան համերաշխութեան» խորեցան պայքարէ սկսուն «բարի խրատներ» տալ անոնց որհնք գիտցածնին ուղեցին հասկնել ժողովուրդին բարի խրատներ՝ ժողովուրդը անտեղեակ պահելու, ժողովուրդէն ծածկելու իր «գրկիչներուն» ահաւոր դիմագծումը :

Դաշնակցութիւնէն աւելի անարգ զի մը կատարե-

ցին արտասահմանի «բարի չեղոք»ները :

Դաշնակցութիւնը յաջողած էր :

Արտասահմանի հայութիւնը զսպուած էր :

Փորձեց յանդկութիւնը աւելի առաջ տանիլ, Մայիս 28ին յաջարդեց տատամումը, և Ազգ, Պատուիրակութեան վստահուած հայկական դատը յափշտակելէ վերջ, թրքահայ հարուածին քաղաքացիական իրաւունքները բանարարելէ վերջ — 600 տարիէ ի վեր առաջին անգամ վայելելիք քաղաքացիական իրաւունքներ միլիոնաւոր թրքահայութեան զոհերով զնուած զանակցութիւնը գերերը փախեց, ստիպեց Ազգ, պատուիրակութիւնը զիջիլ, նոյնացնել հայկական դատը Երեւանի «արկածածին» հանրապետութեան : Պողոս Նուռար զիջեց և թրքահայութեան բանագնացները գացին երեւան :

Դաշնակցութիւնը չընդունեց թրքահայերու նուազագոյն պահանջները, և Միացեալ Հայաստանի կառավարութիւնը կազմելու համար իր հակառաջարկները բրաւ : Բանագնացները խոստացան տանիլ զանոնք բարիգ՝ Ազգ, պատուիրակութեան : Ազգ, պատուիրակութիւնը յանուն համերաշխութգան ընդունեց Դաշնակցութեան բոլոր պայմանները և պաշտօն յանձնեց Ասման Յարութիւնեանի որպէս զի միացման դաշինքը ստորագրէ :

Բայց Ահարոնեան իր խլրդային գործունէութիւնը կը շարունակէր Բարիղի մէջ :

Կովկասեան երեք հանրապետութիւններու գոյութիւնը «արքաքթօ» այսինքն «ըստ փաստի» հանչցուեցան Դաշնակցիցներու կողմէ :

Դաշնակցութիւնը որ թրքահայ ժողովուրդի քթին կը յանդար Ա. Վարցեանի բերնով պաշտօնատէս պա-

ասսիմանեց Ազգ՝ պատուիրակութեան ներկայացուցիչ Ա. Յարութիւնեանին որ կը յայտնէր թէ Դաշնակցութեան պայմանները ընդունած են.

Դաշնակցութեան ներկայացուցիչն խօսքերը հետեւեալներն են.

Զեզ յայտնի է թէ ինչ պայմաններու մէջ սկսեցին բանակցութիւնները... Հայաստանի անկախութիւնը դեռ ճաշցուած չէր... ի՞նչ արժէք կ'ունենայ քաղիցին. Կառավարութիւնը, եթէ նա յենած չէ ժողովրդական լայն խաւերու համակրանքին վրայ:

Եյս պատճառով, այլ եւ աչի առաջ ունենարդ Հայաստանի անկախութեան անաշխան փասլը պետութիւններու կողմէն որ միանդամայն նոր հանդամանք է, մենք սրոշած ենք դռւմարել կուռակցական քօնֆէրանսը, և հարցի քննութիւնը դնել անոր առաջ, միայն քօնֆէրանսի վճիռէն յետոյ մենք ի վիճակի կ'ըլլանք դրական կամ բացասական, պօտստախան տալու» (*).

Դաշնակցութիւնը հետաձ Ռուսհանայ ժողովուրդին վրայ իր ունեցած ազգեցութիւնն նախ անոր վրայ կը տանիք հայ պետութեան ծանրութեան կեզրոնը, յետոյ պետական հարո ածով մը կը հեռացնէր Ռուսանայ իրականութեան տարրեր գործոնները. իսկական քաղ. կուռակցութիւնները. երր թրքահայաստանի քաղաքացիներուն իրաւունքները կապտած էր արդէն.—որ ուրիշ բան չէ եթէ ոչ ժողովուրդի մը վրայ բանակալելու և երր արտաքին աշխարհը զրուած քաղաքական նրակատումէ մը տէ Փաքթօ կը ճանչնար կոմիկասեան երեք հանրապետութեան անկախութիւնը, Դաշնակցութեան խաղը «հաստատ» կոռուան կը գտնէր... այլեւս Թրքահայութիւնը իր հպատակն էր, իր կթան կովը, այնպէս ինչպէս Ռուսահայութիւնը:

(*) Քաղուած պաշտօնական արժանագրութիւնէն 1920 մարտ 5. Երեւան,

Այս, Ռուսահայութիւնն ալ որովհետեւ այդ նոր աղաւ քուէովը չէր եկած զործի զլուխ, ալ բոնութեամբ, զեղծումով չարաշահութեամբ:

Երեւանի «Ժողովուրդ» թերթի 1919ի հաւաքածոյին մէջ սիսթէմաթիք կերպով արձանագրուած է Դաշնակցութեան խաղայած ողբերգ—կատակերգը «պարլամենտական ընտրութիւն» անուան տակ: «Յունիուրիւններ եւ զեղծութեալեր պարլամենտական ընտրութեանց չուրջ» ընդհանուր վերնագրով:

Այս աշխատութիւնն ծաւալը չի ներէր երկար քաղուածներ ընել ես կարտազիմ մէկ փաստ միայն ու կանցնիմ:

Հնուազիի «Ժողովուրդ»ին.—22 Յունիս.

Կոմիսարը խանգարում է ընտրութիւնները, սպառնակիքի տակ խլում են միլիցիոնարները բոլոր համարները (քուէթուղթ) տալով առաջին No. ը (Դաշնակցական թեկնածուներու ցանկը) քշում է քուէտուփերի մօս, ծեծում են ընդդիմացուներին, սպառնում բանտարկել, ընտրողները բողոքում են, խնդրում են միջամտել:

Գլոխանի (ընտրկն.) Յնձնդդվ. ի նախագահ Բիզզարեան (*)

Իսկ հարիւներով են այն փաստեր երբ խեղճ զիւղացին սովոր բունելու սպառնակիքով ստիպեցին Դաշնակցութեան ցուցակները ձգել քուէտուփ, ինչպէս յայտնի է այդ օրերուն Հայաստանի մէջ սովորաբեւ և միայն կառավարութիւնը հաց ունիք ժողովուրդին բանելու համար: Ծնարութիւններուն չմասնակցեցան

(*) «Ժողովուրդ» թիւ 69 Երեւան,

արեւմտահայերը՝ Ռամկավարները, Ժողովրդականները,
Աօց. Տէմօքրաթները, Դաշնակցութիւնը իրեն գործակից զտաւ միայն Աօց. Յեղտիոփականները (Ես—Եռ) որոնք ուրիշ բան չունեին պաշտպաննելիք բառլամէնթին մէջ եթէ ոչ Հայ Հանրապետութեան լուծումը ուսուական «Հայրենիք»ին մէջ :

Ահա ինչ պայմաններով յափշտակուած իշխանութեան մասին է որ Դաշնակցութիւնը յայտարարեց բովանդակ Թրքահայութեան և Հայ քաղ. կուսակցութիւններուն «երբ արդէն ճանչցուած է Հայաստանի Հանրապետութիւնը, այլեւս Դաշնակցութիւնը ուրիշներու գործակցութեան պէտք չզգար և ինք մինակ պատրաստ է վարելու ամէն գործերը և ստանձնելու ամէն պատասխանատութիւնը :



ԺԴ.

«ՄԻԱՅՈՑ, ԵՒ ՄԻԱՍԱՐՐ, ԴԱՀԼԻՃ

Օրերը անցան :

Դաշնակցութիւնը հետզհետէ ինքնավոտան, զինովցած որոշեց կառավարութիւնը կազմել այլեւս ոչ թէ մարդոցմէ՝ որոնք Դաշնակցական կը մկրտուեին որպէս զի Դաշնակցութիւնը զիշանի օգոսութիւն իրենց կարողութենին. ինչպէս Խատիսեանը. այլ ուղղակի Դաշնակցութեան ղեկավարներէն, «Բիւրո»էն, հոգևով նկարագրով «Դաշնակցութիւն»ը՝ մարմնացնող զիփինքէ : Առոնք էին (ընտրուած 1920 մայիսին), վարչապետ և արտաքին գործոց նախարար բժիշկ Համօ Օհանջանեան, պատերազմական և ներքին գործոց նախարար Ռուբեկի Տիգրանի Մինասեան, երկրագործական Սիմոն Վրացեան, հանրօգուտ շինութեանց Արշակ Զամազեան, կրթական նախարար Գիորգ Ղազարեան, ինտերնատարութեան նախարար Մարգիս Արարատեան :

Կ'արժէ քիչ մը ծանօթութիւն տալ այս մարդկանց մասին :

ԲԺ. Համօ Օհանջանեան, Համառուսական քաղաքաներու Միութեան թիֆլիսի բժշկական ճիւղին մէջ կը գործէր Ա. Խատիսեանի քաղաքագլուխ եղած առուն, այս է իր «քաղաքական և դիւնադիտական» անցեալը : Թուրքն Տէր-Մինասեան—Մուշի վերջին աղետին համբաւաւոր «Մշոյ Ռուբէն»ն է այս «հերոս»ը ինքին-

քին Մուշի փրկելի հանդամանքը առաջ յևսոյ քաղաքէն բոլոր կոռուի վարժ երթասարդները հաւաքեր և մորթը աղատելու համար լեռ քաշուած էր 1915 ին և լեռնէն դիտած էր Մուշի 150,000 հոյութեան կոտորածը, անկէ կերծ հերոսութիւնը ունեցած էր լեռներուն վրայ թաղերու 50,000 բեկորներ և վահան Փափաղեանին հետ փախչելու՝ թիֆլիս, այդ 50,000էն գերապրոյ 15,000 Մուշի Սասունցիներ եկան կովկաս և անոնցմէ է որ լուցինք «Հերոսին» դործունէութիւնը :

Արրահամ Գիւլիսանդանեան՝ ժամանոկ մը թափառած է եղեր Պօլսոյ փաղոցները երբ 1908ին մեր մայսաքաղաքը հերոսներու ուխտատեղի մը դարձաւ, այս մարդը տեսանք թիֆլիս և Պաքու «Հասարակական գործերու» մէջ. օր մը թիֆլիս սրճարանի մը մէջ միջադէպ մը ունեցանք իրեն հետ և դժբաղութիւնն ունեցայ աթոսի մը օգնութեամբ սրճարանէն գուրս նետել զայն Պաքուի մէջ ալ հաճոցքը ունեցանք իրարու հանդիպիլ, ևս իրեւ Հայաստանի Ապահովութեան Խորհուրդի լեպօր, ինք՝ իրեւ Պաքուի Ռուսանց Ազգ. Խորհուրդի նախագահ. ինձ դէմ ոխ պահեր էր և խլրդային գործունէութեամբ խոչնդոս եղաւ թրքահայրու զինուորադրութեան գործին, աւելորդ է ըսել թէ զինուորը ինձ համար չէ որ պիտի կռուէր այլ Հայրենիքին համար... Պ. Արրահամ Գիւլիսանդանեան իր ընկերներուն հետ խնամք տարաւ Պաքուի կոտորածի ատեն հայ գողովուրդը անդեկ ձգել ներխուժող թշնամիին դէմ և Պարսկաստան փախչիլ: Վերագրածաւ երբ Անգլիացիք մտան Պաքու, 30,000 հայերու վրակներուն վրայէն ցատկեց և Ս. Արարատեանի հետ զրնաց Երեւան, նախարար դառնալու:

Սիմոն Վրացեան՝ Ազգ. Բիւրօի գործիչն էր 1915ին Ամերիկայի մէջ միրօփականու ըրեր էր կամաւորական շարժումնեն համար և երբ Դաշնակցական տղաք Ամերիկային կովկաս եկան և երեսի վրայ մնացին, քայքայուած և անօթիք «ընկեր Սիմոն»ը երբէք խղճի խայթ չոզգաց և նոյնիակ մերժեց «Աստուծոյ բարեւը» առ այսպիսի տղոց որոնք իրեն «բարիք ըրած էին» Ամերիկայի մէջ: Անգրանիկ ահսնելով Ամերիկանց կամաւորներու թշուառութիւնը ծեծեց Վրացեանը իրեւ «բոնի գաղթականութեան մը կազմակերպիչը»:

Արշակ Զամալեան՝ կամաւորական Ծարի անդամ էր, 1915ին՝ Շմարտական կազմակերպութեան գործիչ. «աղդայնական» 1917ին՝ ուռաւական յեղափոխութեան «վելթերան» սոցիալիսթ, ձախ-Դաշնակցական, երիտասարդութեան առաջնորդ և փողոցացին ճառերու մէջ, երբ ոռուսներէն կը խօսէր, Սուրբ-Յեղափոխութեան ներշնչուած կը խեղափոխէր «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» անունը զայն բարեփոխելով «Հայկական Սոցիալ-Յեղափոխական կուսակցութիւն» Դաշնակցութիւնքի...: Արշակ Զամալեանի արհեստն էր վարժապետութիւն՝ թիֆլիսի Ներուէսեան Սիլինէւին մէջ:

Գիւրգ Ղազարեան, հին Դաշնակցական բարեմիտ մարդ էր, Աղդային Բիւրոյին արարածը կամաւորական շարժումնեն ետքն ալ «Ազգային բիւրօյին պարապ սենեակներուն մէջ Գէորգ Ղազարեանի բարեմիտ գէմքը կը շրջէր. կարծեմ Բիւրօյին գործակատարն էր:

Նոր Նախարարական կազմի այս կրթական ստիպարբին հանդիպելուն Անգրանիկ կ'ըսէր. ժպտելով.

— Գէորգ, աղաս, ամէնքը ինտիվինիս եղան... ևս ու զուն մնացինք:

Անդրանիկ ապահովաբար չդիտեր որ Գէորգի օր
մը Հայաստանի զլուսաւորութեան մինիստրը պիտի
ըլլար :

Գէորգ Ղազարեան ժամանակին վարժապետ եղած
էր. օր մը աշկերտները հարցուցեր էին իրեն .

— Վարժապետ գողցն ի՞նչ ըսել է :

— Գոզնոց ըսել է, պատասխանած էր Պ. Գէորգ...
Ռւրիչ օր մը հարցուցած էին .

— Վարժապետ. Այսինք ի՞նչ ըսել է :

— Առջ. ըստած էր Գէորգ Ղազարեան, բայց քիչ
մը մտածելէ վերջ սրբազրած էր .

— Անտառ ալ ըսել է...

Հետեւեալ օրը բառարանը նայեր էր և եկած
գարմանած էր իր ստուգաբանութիւնը հետեւեալ ձեւ-
ով .

— Արահետ... այն ճամբան է անտառներուն
մէջ... օր առջերու որջը կ'առաջնորդէ :

Այս հրաշալի կազմով —ուր անվիճելիորէն հայ
մտացի ցեղին, դարուս ամենէն մեծ դիւնապիտական
և քաղաքական ծաղիկը վնաջուած էր...— Հ. Յ. Դաշ-
նակցութեան կառավարութիւնը դույնին ծա-
ղող ժողովրդական ըմբռաստութիւնները :

Ինչպէս կը յիշուի Դաշնակցութեան զործակալնե-
րը արտասահմանի հայութեան ոչխարտմտութիւնը շա-
հագործելու համար սկսան փառարանել այս «միակամ
և միաձոյլ» դահլիճը. և ով օր համարձակեցաւ առար-
ելել. սկսան ծանօթ աղաղակը արձակել «տինիմէ սէօյ-
տիւ», — հանրապետութեան դէմ կը գտւածանէ :

Պէտք է ըսել որ Պօլոսյ ժողովուրդը «յանուն հա-
մերաշխութեան» գրեթէ հաւատաց որ ընդդիմաղիները

Հայրենիքին կը գտւածանեն : Բայց «Ժողովուրդի Զայ-
նը» թերթին մէջ ես և իմ գաղափարակիցներու գրե-
ցինք :

«Մենք ինդիր չենք ուզեր յարուցանել միակամ
և միաձոյլ դահլիճի դէմ, եթէ Դաշնակցութիւնը կ'ըս-
տանձնէ ամբողջ պատասխանատուութիւնը :

«Դաշնակցական կուսակցութիւնը» շատ հովեր
ցանած է և շատ փոթորկիներ քաղած» և այս անդամ
ալ իր ցանած «որոմ»ին արդիւնքը թող ինքը քաղէ
իրը ժամանակը գայ:» (*)

Ափսո՞ս, այսօր եկաւ այդ ժամանակը բայց Դաշ-
նակցութիւնը հայ ժողովուրդն ալ իրեն հետ քեց դե-
պի դառն պտուղներու քաղուցը :

(*) «Ժողովուրդի Զայն»ի 6 Մայիս 1922թ. խմբակալանին,



ԺԵ.

ՓՐՈՎՈՔԱՍԽՈՆԻ ԵՒ ԱՅԼՈՄԵՐԺՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆ

Դաշնակցութիւնը մերժելէ վերջ համագործակցող հայ ժողովուրդի կենսունակ տարրերուն և քաղաքական գործոններուն հետ, չհանդուրժեց ոչ մէկ քննադատութեան, և փրօվօքասիոններով պատասխանեց տնոնց. իր գործունէութիւնը համարեց անքննադատելիք: Միւս կողմէ զրաքարտեց օչ-Դաշնակցականները որ չեն ուզեր հանրապետութեան օդնել. իսկ երբ Անդրանիկ Ազգ, պատուիրակութեան կողմէ դնաց Ամերիկա և Ամերիկահայք երիտասարդութեան ուղղեալ կոչ մը հրատարակեց. որ հայցենիքի պաշտպանութեան համար գինուրագրութիւն Դաշնակցութիւնը փրփուրը թերնին սկսու անուանարկել զայն, և Քաջազնունի—«Հայրենիք» թերթին մէջ հետեւեալը յայտարարեց.

Անդրանիկի կոչը Ամերիկահայք երիտասարդութեան մտնելու զինուրական չարքերու մէջ, ուժեղցնելու մեր զին. բանակը. ինձ անհասկնալի կը մնայ: Որո՞ւ անունով Անդրանիկ կընէ այդ կոչը և ո՞վ է լիազօրած զինքը: Աշխարհի վրայ գոյութիւն ունի միայն մէկ հայկական բանակ դա Հայաստանի հանրապետութեան բանակն է, որքան ինձ յայնի է, այդ հանրապետութեան կառավարութիւնը յանձնարարած չէ Անդրանիկին իր բանակը ուժեղացնելու համար միջոցներու դիմել: Երբ որը զայ Ամերիկահայերէ օգտուելու, հայ բանակի դրացման համար,

այդ բանը կ'ընէ այն անձը որ լիազօրուած է հանրապետութեան կողմէ, իսկ առայժմ կը մնայ ենթադրել թէ Անդրանիկ հանդէս կ'ուղարջ իրեւու «սոսկ անհատ» և սա է որ դժուար է համկանալ:

«Միջին դարու մէջ այս կամ այն անհատը կը հաւաքէր իր սեփական գրօշակի շուրջ ղինուած խմբեր և յետոյ կ'երթար այս կամ այն գործը կատարելու ։ բանակներ կազմելու գործը վերապահուած է միայն պետութիւններուն:»

Քաջազնունի շատ լաւ զիտէր ։ Ե՞ւ ծնդրանիկ Ազգային Պատուիրակութեան լիազօրութեամբ կը գործէր, Քաջազնունի՝ իրեւու 1915ի Ազգ, ինւրօի անդամ շատ լաւ զիտէր թէ միայն Միջին Դարուն չէ որ «սեփական գրօշ»ը տակ խմբեր կը կազմուենին այլ շնորհիւ իրեն և իրենպէսներու յամի տեսան 1915ին 1918ին, նոյնիսկ 1920ին: (*)

Նոյնպէս շատ լաւ յայտնի է որ հայ բանակը, որու գրայ այնքան խնամով պէս ոք գուրգուրալ շնորհիւ Դաշնակցական կառավարութեան թողարած զեղծումներուն և փրօփականներուն բարոյալքուած և ապազգայնացած էր: Անիկա ջլատուած էր շնորհիւ անկանոն խումբերու, շնորհիւ թալաններու որոնք կը թոյլատուենին զինուրագին, շնորհիւ քմայական զինուրագրութեան սովորուկ զիւղերէ:

Դաշնակցութիւնը՝ ձախողանքին վերջ կուզէ չըքմեղի աւտողելով որ «վատահեցան զինուրական պետերուն և խափուեցան բանակէն»:

(*) Հ. Յ. Դաշնակցութեան Վրաստանի կեդր. Կոմիտէն Դաշնակցական զօրակոչ յայտարարեց վերջին պատերազմին առեն և իր դրօշին տակ մարդիկ դրկեց երեւան զրութանը տեսի իւստակիրու:

Մենք չենք մոռցած որ հայ բանակի ընդհանուր քննիչ-զօրավարը իր քննութեան տեղեկագիրը ծոցը Երեւան վերադարձած ատեն «անծանօթ»ներու կողմէ սպանուեցաւ որպէս զի իրեն հետ անշացտանայ իր սոսկալի տեղեկագիրը...

Միամիտներուն պէտք է կը լւեցնել թէ «Մոյ հերոս» Խուբէնի վերին վարչութեան տակ գտնուած բանակին ձախողանքին պատասխանատու չէ Դաշնակցութիւնը:

Ես խորապէս համոզուած եմ, որ Դաշնակցութիւնը շահ ունէր «անտեղեակ» մնալով բանակը քայլայող զեղծութեարուն, կամայականութիւններուն, ապադաշնագնող ոճիններուն:

Կերի փաստէն զատ, տանք ուրիշ փաստեր:

1920ի սկիզբները, մեծ քանակութեամբ Թբիլիսի երիտասարդներ որոնց թիւը կրնար մինչև 10էն 15,000ի հասցնել ինքնարուղիս էնրազով կը դիմեն Պոլոյ Ազգ. Խնամատարութեան, խնդրելով որ Երթան Երեւան ծառայելու ազգային բանակին: Երեւան մերժեց, Պոլսէն եղած առաջարկը: Խնչու: «Որովհետեւ զինուորի պէտք չունէր, երկիրը սովի մէջ էր և հնար չկար գացողները կերակրելու:»

Երեւանի վարչիները ևթէ յետին մտքեր չունէին ի վրաս հայրենիքին և ի շահ մութ մնացած ակնկալութիւններու, նկատի առնելու էին ուռւահայ գիւղացիութեան սովի առաջ զմնուելը. գիւղացիին յոզնած ըլլալը՝ դիմուորութիւնէ, տիսխիլինի գիտակցութեան մարած ըլլալը չնորհիւ Դաշնակցական-յեղափոխական կարգերու բանակին մէջ և փոխանակ անցերջ հալածելու արտակարգ պատմուներու մէջ գրտ-

նրւող Ուռւահայ գիւղացիութիւնը, ձգէին զայն իր արտերը մշակելու և երկիրը սովէն փրկելու գործին և անոր աեղ հայրենասիրական թարմ եռանդով իանդագիտ անկեղծ զգացումներսվ Թրքահայ երիտասարդութենէն կազմել բանակը, աստիճանաբար եղած պատրաստակամութեան ընդառաջ երթալով:

Զըրին: Եւ միայն այն առեն երբ Թուրքերը սկզբացին կրկորդնուն և բանակը յայտնեց իր անդամալոյն զինակը՝ Պատրիարքաբան լուր զրկեցին «կամաւորներ» ուղղով. կամաւորներ՝ որոնք մինչեւ Կովկաս հասնելին գուցէ պատերազմը վերջացած պիտի ըլլար, և կամ եթէ ժամանակին հասնէին՝ պիտի ծառայէին իրրեթնդամօթի միտ. որպէսներեւ զինուորութիւնը արհեստ մին է մանազիտութիւն մը որ մարդ մէկ օրէն միւսոք չսովորի:

Հ. Յ. Դաշնակցութիւնը, շեշտուած կերպով վարեց այս խաղը, որ մինչը կոչեցինք «Փրօվօքասիոնի և այլամերժութեան» շրջան:

Դաշնակցութեան շահմարանին մէջ շատ կան «աիրուած» պիտէններ, առողջոմէ տանինէն ժողովրդականացածն էր այդ:

Փրօվօքասիոնը երկու շեշտուած թեւ ունէր: Բնադրագաւառներն պէմ «ալիքնմէնիօյիտւ» պատուալ, «Համբապետութեան պէմ դիմուորութիւն» հոչակել, բանականութեան խօսքը չըսելու համար, և որ կարեւորն է ժողովուրդին ակամչն ալ խցելու համար...: Դաշնակցական կառավարութեան արտասահմանի դործականները ոչ մէկ քննագաւառութեան պատասխանեցին փաստերով, այլ միշտ փրօվօքասիոնով, հայրենասիրական սանդանքի մէջ իյնալով: Երկրորդ ձիւղն էր, փակել հայրենիքին ժառայելու բոլոր գաները առհասարակ թրքահայութիւն ծառայելու արտակարգ պատմուներու մէջ գրտ-

թեան և ի մասնաւորի ոչ—Դաշնակցականներուն, խրնամով փակել, և գոտան ըլլալիք վերջ որ դուռը անրաժադապնելի է, պոտալ, «ահա զաւաճանները, որոնք հայրենիքը չեն սիրեր, չեն ուզիր աշխատիլ անոր համար, զոհաղութեան անընդունակ են, որովհետեւ Հայութանի մէջ նստիլը մարտիրոսադրութիւն է, և ուշեմն մենք մեր ակար ոյժերով մարտիրոսներ են, իսկ անոնք քննադատողները հրէշներ սրոնք հայրենիքին մահը տեսնալէ միայն հաճոյք կը զգան»:

Եթէ վերի օրինակները բաւական չեն, ես կոչ կ'ընեմ 1915ին Ամերիկային թիֆլիս աեղացոր հայրենասէր հրիաստարդներուն, որոնք Դաշնակցականներ բարձրու առաւելութիւնն ունեին, թող բաէին թէ ի՞նչ մաքիավէլեան ընդունելութիւն կ'ապասէր իրենց. թէ ի՞նչալէս երբ անօթի մնացին և Ամերիկա իրենց ազգականներուն կը զրէին հացի և վերադարձի դրամ ուղելով, դաշնակցութեան աղղարարագիրը իրենց նաւմակները կանխած էր զիրենք ցոյց տալով իրեւ. «դասալիքներ զորս պէտք է անօթի մնացնել: Եւ այս անոր համար որ նոր զոհեր զան, Ամերիկահայոց նրապատճ չդադրի «Ազգ. Բիւրոյին»:

Իսկ թէ ինչ վայրագ ու անսիրա վարմունքի առարկայ եղան ոչ-դաշնակցական կամաւորները, այն բոլոր կուսակցութիւնները կը վկային:

Եթէ բաւական չեն այս փաստերը, յիշեցէք Պողոս Նուպարի գէմ եղած փրօվօքասիօնները որ «Փարիզին կ'ուզէ երկիրը կառավարել» որ «գաւաճան» է: Ամերիկայի դաշնակցական ուկան «հայրենիքը» նոյնիսկ Մուսթափա Քէմալի շահակից յայտարարեց Սնդրանիկը և Պողոս Նուպարը:

Յիշեցէք, թէ քանի անդամ Պ. Գ. Նորատունկ-

եան, անուանի գիւտանագէտը, որ համաշխարհային համբաւ կը վայելէ, ստիպուեցաւ հերքել դաշնակցական կառավարութեան փրօվօքասիօնները թէ իրեն զործ առաջարկուած է և չէ ընդունած:

Եւ վերջապէս, եթէ ճշմարտութեան խօսքը առակւին ձեր սրաւելը չէ համոզած, զինազադարէն վկրջերեւան գացող և վերադառնալ ստիպուողներուն հարցուցէք իրենց տեսածք: Ալ, Խատիսեանի փրօփականատին հետեւանքով իրենց տունը տեղը քայքայող և երեւան գացող ընտանիքներուն հարցուցէք:

Պոլսահայ թիրթերու մէջ տակաւին թարմ է պատմութիւնը կիլիկիային եկած և Հայաստան զրկուած կէպէսականներու, որոնք անօթի ծարաւ — թափառեցան երեւանի փողոցներուն մէջ:

Թարմ է նաև Արականալէկցիներու համբաւաւոր ներգաղթը գէպի Հայաստան: Վերադարձան այդ խեղճները և ինչ որ կը պատմէին անուելի է, և ազգային ընդհանուր արժանապատւութիւնը չթողլարեր որ այդ պատմութիւնը տպուած զբերով աւանդուի: Բայց այդ ճամբրորգութեան արտապին երեսն իսկ ախուր է.

Քանիցս կ'ըսեն Արականալէկցիք, զիմեցինք հայկական կառավարութեան երբ Օհանջանեանի դահլիճը պաշտօնի վրաց էր, ու ոչ մէկ պատասխան արտեցաւ մեր գիւմուններուն, չտեսանք ու եւէ օգնութիւն և պաշտպանութիւն ոչ կառավարութեան կեղրնէն և ոչ իր ներկայացուցիչներէն ու ամէն ոք հարկազրուեցաւ խորհիլ իր զիմուն ճարը, և գժուարաւ ճամբաց մը զանելով վրաստանէ իջնելու Պաթում և անկէ գոլ Պոլիս, փորձառութեան զառ մը առնելէ յետոյ այս ընտաշարհիկ ճամբորդութենէն:

Փաստեր թուենք տակաւին թարմ է Արմաշի Դիւ-
ղատնատեսական վարժարանի որբերուն պատմութիւնը,
որոնք անդարձ կորսուեցան երեւանի մէջ :

Քրօվօքասիոնէն այլամերժութիւնն , ահաւասիկ հը-
րէշային դառնութիւնը որ ամէն մէկ հայու սրտին մէջ
կը մեռնէր երազային Հայաստանը , որ լրբ հայրենի-
քը , դժոխք մը դարձնելով զայն . . . :



ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԸ ԱՃԽԱՐՃԻ ՀԱՆ-
ԴԵՊ “ԱՇՈՒԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ

Վ. Ա. Բ Ո Ւ Ա. Ծ

Դաշնակցութիւնը ոչ միայն աղետալի գաղափարը
յլացաւ հայ պետութիւնը նոյնացնելու ինքովինքին հետ ,
այլև վարելու անոր քաղաքականութիւնը՝ քաղաքա-
կիրթ աշխարհի առաջ :

Այսպէս , բատ գաշնակցական-յեղափոխական տ-
ւանգութեան որ հայ իրականութեան վրայ կը նայի
աշուղական տրամադրութեամբ , հայ պետութեան վրայ
նայուեցաւ նոյն աշուղական տրամադրութեամբ :

Թէ ի՞նչ է գաշնակցական-յեղափոխական տրամադ-
րութիւնը կամ աշուղական տրամադրութիւնը :

Կովկասի մէջ աշուղներ կան , որոնք յեղափոխա-
կան շրջանին , հերոսներու վրայ երդեր կը յորինէին և
մինչեւ վերջերս ալ կը յօրինեն , ծիծաղելի և յոխոր-
տայից չափազանցութիւններ ով . համեմուած : Եւ այդ
չափազանցութիւններին ժողովուրդը , ամբոխը կը խան-
դավառուի : Օրինակ մը պատմեմ .

Որ մը , թիֆլիսի մէջ , աշուղ մը փողոցէն կ'անց-
նէր երգելով Անդրանիկի ձօնուած հետեւեալ երգը :

Հերոս մոնէց Սուլրան զողողաց Վիլսկի աչից
արտասով շողաց . . .

Զօրավարին հետ նուած էին սկսեակը և լուցինք...

— Եա՞ն որդիներ մրմուաց Անդրանիկ այդ ի՞նչ ամօւթեալի չափազանցութիւնն է...

Երեւակայեցէք անգամ մը Վիլհէլմը որ... հայ համեստ ժողովուրդին հերոսինձայնէն զող ելած կուլաց:

Պէտք է բնագումիլ որ Դաշնակցական—յիշավոխաւկան ոօմանթիղմը կը գէտ կ'անցնի Թրամսացի ամենէն հեղինակաւոր ոօմանթիքները, որոնք երևակայական հերոսներու և երեւակայական միջակացներու մասին պատմելով շատ աւելի համեստ են:

Աշուղը կերպէ: իսկ Դաշնակցութիւնը կը գործէ:

Եւ դէկազգութիւնը հնու է որ Պետաթիւնն ալ արդ նոյն ոօմանթիք թիվին ոգուով առը ն:

Անոնք երբեք չփարձեցին լրականութիւնը տեսնել, և չհանդիպեցին ճշմարտութիւնը լուել:

Եւ Դաշնակցութիւնն արդ Աշուղ—Ռօմանթիք դարցին ամենէն յոխորս և ամենէն ցնորսամիտ դէմքրի մեծանուն Անարանեան, այդ սպիթն բավանդակ ուղիսին ածոծք առուած իր երկու առարուան դրոււնէւթիւնն մէջ, իրեւ «պատուիրակ հաշոս թիւնն խորհրդամողակի առջեւ»:

Թէ ի՞նչ փաստ ր կան այս ազգութեամբ, ես կը քաղեմ «Մշակ» թիւթիքատուոր թիւերէն մէկուն տէստութիւնը, գրուած հայ-թարքական վիրջին տիսուր պատերազմին առթիւ:

«Այս յօխորսական արամազրութիւնն էր, որ թիւթագում էր Պարփիդ Հայոց պատուիրակութիւնն գրել հաշոտութիւնն կօնֆերանախն իր ներկայացրած յիշատակագրի մէջ թէ Հայոստանը կարօտ չէ պետութիւններից ու եւ է մէկի հավանաւորութիւնն ։ Նոյն այդ հայանա-

ւորութիւնն: Նոյն այդ մնապարծութիւնն էր, որ գեռանցեալ տարի, երբ Հայաստանում 170 հազար ժողովուրդ մեռաւ սովոր եւ հիւանդութիւններից, ասել էր տալիս նոյն պատուիրակութիւնն բերանով թէ հայոց պետութիւնն ունի 40 հազար հոգուց բաղկացած մի ընտիր բանակ, որը կարող է պաշտպանել ինքն իրեն: Միեւնոյն քաղաքական լումանտիզմն էր, որ անցեալ մայիսի 28ին Երեւանում, պարլամենտի շինութիւնն մէջ, չոճ բազմութեան առջեւ, ասել էր տալիս վարչապետ Օհանջանեանին թէ Հայաստանը մանտա չի ուղում պետութիւններից, այլ միայն գրամական օգնութիւն: Մեր յիշողութեան մէջ է և այսպիսի մի գէպք Լոյգ-Ջորջը անգլիական պարլամենտում յայտնում էր թէ Անգլիան չի կարող մարդով օգնել Հայաստանին, բայց պատրաստ է զինուորական հրահանդիներ տալ: Պէտք էր տեսնել թէ ինչ վայնասուն բարձրացրեց այս ասիթով երեւանի Դաշնակցական «օփիցիոզ»^(*)ը Նա ասում էր թէ հայ արքաները իրանց կունուն բարձրութեան վրայ են և բնաւ կարօտ չեն օսար երահանգիչների:

«Եցապիսի անմիտ մնապարծութիւնն և ինքօրում ուրիշ շատ ասպարէզներում: Մենք մնապարծ էինք ամէն բանի մէջ, հապատանում էինք մեր չունեցած առաքինութիւններով և հասարարական գիտակցութիւնը քնացնում էինք ինքնախարէութեան բոլոր միջնորդով: Մեզ չէր իրատում և պատմութիւնը: Գիտէինք արդեօք որ Նարօէնն երրորդի կայսրութիւնը կործանողն ամենից առաջ կառավարութեան սըտափառութիւններն էին, որ նրանց նպատակն էր քնացնել հասարակութիւնը, թոյլ չը տալ որ Նա տեսնէ իրեւը իրանց իսկական զիրքի և գոյների մէջ, եւ այսպիսի հասարակութիւննը բնական ճանապարհով տարաւ Մէտան:

(*) Այսընթե կիսապաշտօնական օւկանը,

Մենք էլ Նապօլէոնեան ժամանակների գրանսիաւկան հասարակութեան ճակատագիրը ճաշակիցինք մեր անկախութեան այս երկու տարում և ունեցանք մեր Սեաները—Կարս և Սլեքսանդրապօլ :

Ի՞նչ որ ես պիտի ուզեմ գրել, արդէն բառած գրաւայ Մշակին մէջ. Ի՞նչ կ'ուզեմ որ աւելցնեմ :

Այսպէս զնահատուեցաւ մեր երկրին ներքին իրականութիւնը, այս իրականութիւնը որ մասսամբ խըտացուցի նախորդ գլուխներուն մէջ :

Դաշնակցութիւնը ոչ միայն իրականութիւնը ինք չուզեց տեսնալ և մերկ ճշմարտութիւնները ուրացաւ, այլ և սկսաւ անգոյ ուժերու վրայ յօխորտալ, խոշորացոյցով նայիլ մանրադիական արժեքներու վրայ, և քաղաքակրթ աշխարհի կողմէ կեղծ թէ ճշմարիտ ո ևէ օգնութեան խօսք՝ լսեց արհամարհանքով :

Զարհուրելի համբերութեամբ այս յօխորտանքը այս ուժանթիղմը հասաւ գերազագութեան անօրինակ տարիձանի մը : «Պետութիւնը ես եմ» բաեր էր Ֆրանսայի թագաւորը Լուի ՓԴ. :

Դաշնակցութիւնը, երէկուան քօմիթէն, նոյնը ըստու դիրքին մէջն էր, և կարծեց որ իր գահը Լուի ՓԴ.ի Ֆրանսային վրայ հասաւառուած է . . . :

Ով երից աւաղելի աղետ. որ այդ խելազար գերազագութիւնէն պայմթեցաւ մեր հայրենիքի գլխուն, մեր համեստ, մեր տկա՛ր, մեր դողդոջուն և խանձառուրային Հայրենիքի գլխուն . . . :



ԺԷ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԸ

ՎԵՐՋԻՆ ԱՐԴՅՈՒՆ ՆԱԽՕՐԵԱԿԻՆ



1918 էն մինչեւ 1920 պւաղելի և աղետաւոր շրջանը կանցնի այսպէս, կամաց կամաց, տաժանագին ճակատագրական :

Կը համնինք այն շրջանը, ուր գերջին աղէտին առաջուան պատկերը պէտք է գծել :

Այդ պատկերը անկեղծօրէն գծուած կը գտնենք «Ժող. Զայն»ի 674 թիւնին մէջ «քաղուած անձնական նամակէ մը՝ զօր Պոլիս գտնուող իր մէկ բարեկամին ուղղած է, զինադադարէն ի վեր իրրեւ կամաւոր Հայաստանի մէջ ծառայող հայրենասէր թրքահայ երիտասարդ մը :»

Աղեժաննդրապօլ, 6 Հոկտ. «Ազգասիրական խորունկ կոկիծով կը նկատեմ որ երկիրը կը գտնուի ֆիզիքական, բարոյական և տնտեսական մնանկութեան եղերքը: Պատճա՛որ, Դաշնակցութիւնը արգեօք: Այս' և ո՛չ: Ո՛չ, որովհետեւ Դաշնակցութեան թրքահայ հատուածը ազգայնական և յառաջդիմական գեղեցիկ արրամազրութիւններ ունի. Այս', որովհետեւ այսուեղ Դաշնակցութիւն կը նշանակէ ոռւսահայ ժողովուրդ: Իսկ ոռւսահայը, քիչ բացառութեամբ, հոմանիշ է ոռւսամոլութեան, ծոլութեան, սանձարձալ զեղծումի, ու

լիրը կամայականութեան : Խոկ ուզմական տեսակէտով
աղետալիօրէն բացասական է :

«Ոչ մէկ տահն ,—այստեղ այս ժիաստը չօշափելի է
«կամաւոր կոյց» երուն խոկ ,—ներկայ Հայաստանը ,
այսինքն Ռուսահայաստանը , չի կրնար մեզ դռնացնել
իրը հայրենիք , և չի կրնար ըլլալ կորիդ , կուտան ,
հիմնաքար՝ Միացեալ Հայաստանի համար :

«Այստեղի զանգուածները գեռ Ռուսը կ'երազեն , և
պժկամակութեամբ , աւելի ճիշդ բացասական կերպով
կը ծառայեն հայկական հայրենիքին :

«Ժողովուրդը ոգեւորուած չէ դէսի իր հայրենիքը ,
որովհետեւ դժգոն է կառավարութենէն : Որպէս զի ուու-
սական իշխանութիւնը չփնտուի , բաւական էր միայն
աչքի առջեւ ունենալ այդ նոյն ուուսական վարչութիւ-
նը ընդօրինակել անոր առաւելութիւնները և սրբա-
զրել թերինները : Այստեղ ճիշդ հակառակը կ'ընեն :

«Զարաշահութիւնը սոսկալի չափեր ստացած է :
Կենսամթերքը , բաղդատելով նոյնիկ անցեալ աարուա-
նին հետ , առասպեկական սղութեան է հասած հակա-
ռակ անոր որ առատ է : Առտուն կանուխ ելլող խա-
նութպանը իր ուզած զիսը կը զնէ : Ամէն սովորական
մահկանացու այստեղ մէկ մտածում ունի , շահագոր-
ծում , զեղծում , մէկ խօսքով . «կամակերպութիւն» ,
իր զանազան երեւոյթներով և տեսակէտներով :

«Ամէն պզտիկ կայարանապետը կամ մեքենավարը
«տէրէպէյի» կը դառնայ ճամբորդներուն զիսուն : Ծոգե-
կառքը ժամերով , նոյնիսկ օրերով կը կեցնեն առանց
պատճառի : Ճամբորդները որոնց մէջ հիւանդացողներ ,
ցուրտէն կամ անօթութենէն մեռնողներ ալ կ'ըլլան ,
ճարահատեալ կ'ստիպուին իրենց մէջ դրամ հաւաքել ,
որպէս զի կայարանապետին կամ մեքենավարին սիրու

շինեն , որ բարեհածի շոգեկառքը թող տագ :

«Ենամք , գուրդուրանք չկայ դէպի մեքենաները և
կաղմածները , որոնց տեղ նորերը չկան : Կոտրածը ,
աւրուածը նորոգող չկայ : Կայարաններուն մէջ ջրահան
մեքենաները չեն գործեր , և վայրաշարժներուն մէջ
ջուր կը լեցնեն «գոյլ»երով , մոշշուրաներով :

«Բանակը , անկախ երկրի մը ամենակենական ան-
դամը , գործիքը , հեռու է նախանձելի վիճակ մը ունե-
նալէ : Նուիրուած , ասպարէզին կոչումը ունեցող ,
կոսուի գաշտին վրայ սնած , խստապահանջ սպաներ
չկան : Մարզանաքը անբաւական է , անհաւատելի
կերպով անբաւական , հսամենի , ծիծաղելի : Ընդհա-
նուրին անվերապահ վստահութիւնը վայելող «ալեար»
չկայ , պետք որուն սուրբն շողիւնէն ստիքի կանքնի ժո-
ղովուրդը և քալէ ետեւէն , առանց հարցնելու «ո՞ւր
ի՞նչպէս , մինչեւ ե՞րը :»

«Մէկ երկու օրուան մէջ եւ կը տրուի ամիսներու
կոմիտի , զոհողութեանց պտղւղը : Ահա ինկաւ Սարք
Ղամիշը : Թշնամին 30 քիլոմէթր միայն հեռու է կար-
սէն ուր միջոց մը խուճապ ինկաւ : Եւ ո՞վ է մեր դէ-
մը : Աղորմելի բանակ մը որուն պոչին վրայ կոխած է
Յոյնը , և որ իր փախաւսին մէջ կը տրորէ անկախ Հա-
յաստանի բանակը :

«Եւ կը խօսին ներարշաւի մտահն : Ե՞յս զօրքով :
Պահակները կը քնանան , թուրքերը կուզան , զլուխ-
ներ կը տանին , զինքեր կը տանին , հրացան մը չար-
ձակած՝ դիրքեր , տարածութիւններ կը գրաւեն , քա-
ղաքներ ու պահեստներ կը զրաւեն , կը զինուին , կը
կշտանան , կը տաքնան , ՝ո՞գեւորուին :

«Գոյնէ օգտուած ըլլայինք մեր նւաճումներէն : Տա-
րիէն աւելի է որ մեր ձեռքն է Սարզամիշը իր ան-

տառներով, և սակայն Հայաստանի ժողովուրդը վա-
սելիք փայտ չունի, ահարկու ձմեռոցւան սեմին:

«Մինչդեռ հիմա՝ որ Սարբղամիշը ինկաւ, էրզրումը
պիտի տաքնայ:

«Երբ գ աւելցինք Օլթիի շրջանը, մեծ եղաւ ցըն-
ծութիւնը թէ ալեւս ո՛ Սարպէջանական Պագուի քա-
րիւղին կարօտ պիտի ըլլայինք, ոչ ալ զլսիս պիտի ծր-
ուեինք Վրաստանին որաէս զի իր պաշտրէն ծախէ մեղի-
իր ուղած զնով: Զէ՞ որ մեր ձեռքն էր Օլթիի. ածիսա-
ռատ շրջանը: Եւ սակայն բռունցքի չափ քարածուխ
գեռ իր ճանապարհը չգտաւ մինչեւ հայկական չողեար-
ժերուն հնոցը, մինչեւ որ Օլթին ձեռքէ եղաւ նորէն,
անփառունակ կոխէ մը վերծ:

«Իսկ երբ Կողը գրաւեցինք, նոյն հարսնիքը: Զէ
որ աղ ունեցանք: Աղը կուտանք Վրաստանին, կառ-
նենք նափի:

«Այս միջացիս Աղեքսանդրարօլի մէջ քարիւղի փու-
թը (ԱՅ քաշ) կ'արժէ 8000 բուպի, եթէ գտնուի: Լուր
ալ կայ որ Թուրքերը ետ առեր են Կողը:

«Այս ուեւ փաստերուն դիմաց չի կա՞ն նաև վար-
դագոյն իրականութիւններ: Հակառակ մնոր որ ընու-
թեամբ լաւատես եմ, կը դժւարանամ գտնել:

«Ճիշտ է, հունձքը առատ է այս տարի: Մէկ մասը
զիւղացին է ցաներ, բնութիւնը հասցուցեր, մէկ մասը
թուրքն է թողեր, միւս մասն ալ Ամերիկացիք են ըե-
րեր: Եւ սակայն հացը անզտանելի է քաղաքներուն
մէջ: Գացեր հաւաքուեր է քանի մը շահադէաներու
քով: Ամէն օր զինը կը բարձրանայ: Հայ առնելու հա-
մար ալէտք է սպասել, մսիլ, յոդնիլ, ծեծկուիլ, կա-
շառել, գործէն ետ մնալ, և յաճախ ձեռնունայն տան
դառնալ:

«Անօթութենէ մեռնողներ դեռ պակաս չեն Հայաս-
տանի մէջ:

«... Ուրիշ ի՞նչ կայ Հայաստանի մէջ միսիթարիչ,
ողեւորիչ:

«Ահաւասիկ ալեփառ Մասիսը: Անոր գէմ լայնա-
նիստ Արագածին չորս գաղաթները: Երկուքն մէջտե-
ղին, ողորապաոյտ Մայր Արաքսին, Ահա Ս. Էջմիածնի
Կաթողիկէն, Անիի աւերակները:

«Խսկ յետո՞յ:

«Միթէ այս սրբազնն նշխարները կարելի՞ է անցը-
նել երիտասարդ ու մանկախ երկրի մը հաշուեառու-
թեանը, անոր ապագային ծրագիրներուն մէջ:

«Կարելի՞ է գոհացնել մեզ զիտսզ մեծերուն քննող,
կշող, զնահատաղ ակնարկները:

«Անոնք մեզ մօտ կը վնտուն ապրելու կամք, զոհո-
ղութեան ոգի, կառագարելու ընդունակութիւն, նա-
խաձեռնութեան ոգի, խիստ և անաչառ իշխանու-
թիւն...»



ԺԵ.

ԱՀԱԻՈՐ ԲԱՅՑ ՏՐԱՄԱՔԱՆԱԿԱՆ

ԵՒ

ԱՆՈՂԱԳ ՀԵՑԵՒԱՆՅՑԸ

—*—

Սյսմ որ մօտեցայ Դաշնակցութեան գործունէութեան վերջակէախն . ակնար մը կը նետեմ այն կոռուսմներուն վրայ որ հայ հանրապետութեան քաղաքացին Վրացական խելադար պատերազմէն ետք (որու կորուսմները միշեցի նախորդ գլուխներէն մէկուն մէջ) տուաւ Դաշնակցական անքաղաքադիտութեան :

Դարավագեազ Նախիշեւան եւ .

Շարուրի կոխներուն՝

19,000

Արուլիսի՝

6 000

Շուշի-Դարաբաղ՝

7 000

— — —

32,000

Ասոնց վրայ աւելցնել՝

Իգտիրի մէջ կոտորուածները

600

Պէօյլուք-Վէտիի կոխներու ատեն մ՛ռուած՝

2000

— — —

34,600

Գիտեմ, Դաշնակցականները պիտի առարկեն .

—Թողէինք որ հայ ժողովուրդին կոտորե՞ն չկոռէ-
բնք, չդիմադրէ՞նք, երբ կը յարձակէին մեր վրայ :
Կը պատասխանեմ :

Անդրանիկ . 4500 հոգիով, որու թիւը յետոյ իջաւ 3500ի , 1918ին դիմադրեց Վէհիսի հզօր բանակներուն . — Թուրքօ-Գերման ուժի ներկայացուցիչ — դիմադրեց՝ երբ Ալի իհսան փաշայի բանակները նախիջեւանի կողմէն կ'սպանացին, և դիմադրեց ուրը ամիս, Էջան-գեղուրի, Ղափանի, Մեղրիի, Սիսիանի բովանդակ շրրջանակները այդ ութը ամսուան ընթացքին չտեսան թշնամիի երեսը, և ոչ ոքի քիթը չարիւնեցաւ :

Այս պատկերին մերկութիւնը կը լրացնէ ամփոփումը :

Այժմ անցնինք վերջին փուլին :

* *

Վերջին վեցամսեակին, Դաշնակցութիւնը յաջողեցաւ տեսնել իր երազած միահեծանութեան սսկեդարը :

Արտասահմանեան հայ գաղութներուն մէջ, այլեւս յաղթանակի և փառքի թափնիներ միայն քաղելով կ'ըլրադէր ան :

Լուած կը քննադատառութիւնը . լուած էին այն շրթունքները որոնք անուելի սիալներու շարքը պիտի թուէին . ուսմանքիզել, Դաշնակցութեան վաղնմի այդ ողին կը ծխար բոլոր ուղեղներու մէջ :

Դաշնակցութեան յանդգնութիւնը կը յառաջանար հսկայական քայլերով :

Ալ . Եսատիսեան՝ Դաշնակցութեան այդ նորադարձ առաքեալը, իբրեւ պաճուճապարանք կուգար շրջիլ Պոլիս, Եղիպատոս, Իզմիր, Պալքանները եւրոպա, և դիւտինագէտի բոլոր հատկութիւններով զինուած — ակնոց, ճաղատ-դանկ եւն . . . — իր «հեղինակաւոր» խօսքը ըսել :

Անիկը կը հենուր Դաշնակցութեան աշուղական ուսմանթիղմին վրայ:

— Այժմ ունինք 52,000 քառ. քիլոմետր հողամաս մը, որ երեք ամիս վերջ պիտի վերածեն 250,000 քառ. քիլոմետրի կը պատճառի են:

Եւ երբ գաղութներու հայութիւնը իր «խոնարհ» բաղամաքը կը յայտնէր Հայաստանի մէջ համագործակցական դահլիճ մը տեսնելու, կը պատասխանէր.

— Դաշնակցութիւնը համոզուած է որ միակամ և միաձող դահլիճ մը ներկայ րոպեի պահնաջն է, այս յայտարարում ենք կատարեալ պատակցութեամբ և հետեւանդին բովանդակ պատախաղաւուրիննը ստանձնում ենք:

— Ունինք 60,000 նոց բանակ մը բարոյական Քարձր կորովով, պատրաստ իրագործելու ազդային իտէաները՝ մինչեւ երեք ամիս. հոմբերութիւն ունեցէք:

Եւ հայ ժողովուրդը արցունքով այդ մարդուն զիրկը կը լեցնէր իր սուկին, իր զարդը, իր գոհարեղինը տարագրութենէ դարձած կինը իր նահատակ էրկանը մատանին կը նուէիրէր, լուացարուհին իր ինայողութիւնները...

Խատիսեան չէր բաւականանար այսափով.

— Եկէք կ'րսէք, եկէք մտաւորականներ, երիտասարդներ եկէք ձեզ պետք ունինք, հայ երկիրը պէտք անի բոլորի ուժին:

Եւ հայ ժողովուրդը կը հաւատար:

Ինչ ճգնաժամային խանդավարութեան օլեր էին...:

Եւ ես կը մտածէի 1915ի խանդավառ օրերուն, կամուորական շարժումին, արտասահմանի հայութեան ուղղուած կոչերուն. նոյնը կը կրկնուէր և աւելի ա-

մեհի յանդկնութեամբ, խիզախ յանդկնութեամբ, որ փորձնածն իսկ կրնար... փորձնութեան աանիլ:

Հազիւ կը համարձակէինք 1915ի օրինակը յիշել. բայց Դաշնակցութեան խաղացած խաղին առաջ դերահաւատ կը մնային աննոք միայն որոնք 1915-18 ապրեր էին կովկասի մէջ:

Նախորդ զլուխներով արուած վաստերուն ուշադիր հետեւող մը կրնայ դատել թէ որչափ անուելի յանդկնութեամբ խաղացուած խազ մըն էր Դաշնակցութեան փրօփակա տի խազը, այն ահաւար Սուտը որ կը ստեղծուէր հանրապետութեան իրական պատկերին փոխարէն ներկայացնելու համար արտադին աշխարհին. արտասահմանի հայութեան:

Իրական պատկերը այն էր՝ որ վանտերը կը ձեւին բարախուն, երեւակայականը՝ այն որ Խատիսեան ներու, Ահարոնեաններու, Օհանջանեաններու վրձնով կը նկարուէր մեր աչքերուն:

Եւ այժմ ընթերցողը թող զատէ թէ կարսի անլուր ողբերգը, որու արամարանական հետեւանքն էր. այն Հայաստանի իրականութեան որ այս վաստերու շարքին մէջ սեղմ զծերու մէջ յացնեցի թէ չէ ա'յն Հայաստանի իրականութեան որ Դաշնակցութեան վրձինը նըկարեց:

«Օլթիի վրայ յարձակում մը, ածխահանքերը ձեռք ձգելու համար» Եւ ածխահանքերէն... հրաշալի կերպով զիտցան օգտաւիլ. յանձնեցին Օլթին առանց բուռ մը ածուխ վերցնելու անլէ:

Եւ Քարա-Պէքիրի աւազակախումբերը յարձակեցան Հանրապետութեան վրայ:

Դաշնակցութեան վրձինն ելած Հայաստանը պէտք

պարտութիւններ, միմիայն ստորացում և դժբախ-
տութիւն :

Անչ ինչ պէտք է զիտայ այն կառավարութիւնը,
որ պիտի փոխարինէ նախկինը : Բաւական չէ մարդ-
կանց փոփոխութիւնը, պէտք է փոխել սխառէմը, պէտք
է առողջացնել մթնոլորտը :

Խաղը խաղացուեցաւ մինչեւ վերջին արարուածը :

Բայց ես կը լոեմ—թող խօսի կովկասի մամուլը՝
Մշակ կը գրէ .

«Յայտնի է թէ ինչպուտեր և առասպեկներ էին յե-
րիւրո մ մեր պատերազմական դժբախտութիւնները ծած-
կելու համար : Նայեցէք հէնց ն . Պոլսի հայոց լրագիր-
ներին : Օր չէր անցնում որ նրանք խոշոր յաղթութիւն-
ների լուրիք չը տային : Մի օր թիւրքերից կոտորւած-
ների ու գերի վերցրածների թիւը 4000 էր, միւս օր
այդ թիւը զնում բորձրանում էր 14000ի : Մենք մեր
դժբախտ հայրենիքի հակական ցաւն ու վերքը չէինք
տեսնում, մենք աւասպեկներ էինք յօրինում, անթիւ
և անհամար, մեր սնապարծութեան, մեր անբարիշտ
յախորտանքներին լիուլի դոհացուժ տալու հասար,

«Այսպէս էր մեր պետականութեան ստեղծած ա-
նառողջ մթնոլորտը : Կառավարութիւնը մանր անձնա-
կան թշնամութեամբ էր վերաբերւում ընդդիմադիր հո-
սանքներին, քննադատող օպջողիցիային : Ամէն մի մի-
նիսոր, ամէն մի չինովնիկ(պետական պաշտօնեայ)դարձել
էր մի մի, «ինձ մի դիպչիք :» Այս մի մթնոլորտ էր,
որի մէջ կարու էր ապրիլ միմիայն կեղծիքը, չողո-
քորթութիւնը որի մէջ վաճառք էր հանւում ամէն
ինչ, ե՛ւ խիղճ, ե՛ւ պատիւ :

«Երբ պետական բէմիմը հասարակութիւնը չէ դաս-
տիրակում, այլ հասարակութիւնն է անառակացնում,
այդ հասարակութեան առջեւ կանգնում են միմիայն



ԺԹ.

ՈՃՐԱՊԱՐՏ ՆԱԽԱՏԻՆՔԸ

Այսպէս ուրեմն, եղաւ ինչ որ պիտի ըլլար:

Ճակատագրապաշտութեան վճիռը չէ աց, այլ ճա-
կատագրականութեան վճիռը: Առանց պատճառի ո և է
արդիւնք չենթագրուիր լնթերցմ'զ, այն՝ ինչ որ ցարդ
կարգացիր. ուրիշ արդիւնքի չէր կրնար հանդիլ:

Թերթերը կը գրեն մանրամասնութիւններ, կը
նկարագրեն դէպքեր, կը հրատարակեն նկարագրու-
թիւններ, անմիջական, ժամը-ժամուն պատճառներ, այդ
բոլորը լուս կուրեան ոչինչ կը խօսին, պատճութեան մը
այն մասն են որ, ես պիտի կոչեմ նկարագրական, լու-
տանկարջական այդ ամենը տակաւին շատ երկար են
քրոնիկի կարգը անցնելու համար:

Բայց ես պիտի ուղէի անդրադառնալ մեծագոյն
յանցանքին որ գործեցին այդ մարդկիը ամբաստանելով
հայ զինուորը, այսինքն ազգային պատիւը թէ «Հոռուե-
ցաւ» գասալիք եղաւ ու հայրենիքը յանձնեց թշնամիին:

Ասիկա յայտարարողը ոչ միայն Դաշնակցութեան
զանագան ոռկաններն են այլ եւ երկրին վարչապետի
զիրքը գրաւող Օհաջանեանը. որ փարլամենտի բեմէն
հայնոյեց հայ զինուորին, որ է ըսել՝ հայ գրօնին հայ
պատիւին:

Ես չեմ յիշեր պատճութեան մէջ ո եւ է ազգ, ուեէ
ազգի պետական մարդ, որ այդ անոելի մնդքը գոր-
ծած ըլլայ. թէև պակաս չեն ազգեր, նոյնիսկ մեծ
ազգեր որ գանուած ըլլան մերինին պէս պայմաններու

մէջ, մերինին պէս խայտառակ պարտութիւններու
առաջ կանդնած ըլլան:

Դաշնակցութիւնը ըրաւ ատիկա:

Այս տեղ, ես կ'ուղէի որ խօսեցնեմ հայ ժողովուր-
դի մարտական և հոգեկան մեծագոյն առաքինութիւն-
ներու զաւակը.

Անզրանիկն է որ միայն գերագոյն իրաւունքն ունի
խօսելու հայ զինուորին մասին: Այսպէս կըսէ Անդրանիկի

«—Տրուած ըլլալով թրքական ուժերու քանակը ևս
յոյս ունէի որ Հայերը այս անգամ այնպէս մը պիտի
զարնեն թուրքիրուն որ անոնք առանց ետեւնին նայե-
լու պիտի փախչէին մինչեւ Վան և Երզրում, անգամ
մըն ալ համարձակելով կովկասի անունը յիշել:

«Եթէ ատոր հակառակը պատճենցաւ, յանցանքը
միմիայն միատարր և միակամ ուրիշ բառով՝ զււու
Դաշնակցականներէ կազմուած կառավարութեանն է, որ
ո՞ւ եւ է հեղինակութիւն չունէր զօրքին վրայ: Ես կա-
տարրելապէս համոզուած եմ որ եթէ երկու տարիէ ի
վեր քառլիսիօնի դահլիճ մը ունենացինք այս դժբախ-
տութիւնը պիտի չպատահէր: Արդեօք իրենք, Դաշ-
նակցականները պիտի խօսուվանին այս բանը» Հար-
ցում մը որուն պատասխանը տուած է Պոլսոյ Ճակա-
սամարտը, իր ձեռքերը Պիտառոսի պէս լուալով և ու-
րիշները Յուդա անուանելով: Յուդա, անշուշտ Ան-
գրանիկն ալ?...»

Անդրանիկ կը շարանակէ զինուորականները իրենց
պաշտօնին բարձրութեան վրայ չմնացին և փոխանակ
անցեալի փորձառութիւնն օգտուելու, այս անգամ ալ
խաղալիք եղան վարժապետներուն ձեռքը: Մենք ու-
նէինք զօրավարներ, ինչպէս Նազարեէկեան, Սիլիքեան
Արքէլեան, Բիբումեան, Արարատեան, Պաղտասարեան-

Յովսէփեան, հարիւրի մօտ գնդապետ, երկուհարիւրէ աւելի հարիւրապետ, հազարի չափ երկրորդական սպաներ, որոնք կրնային առնուազն մէկ ժօրուափ (64,000 զինուոր) հրամայել:

«Ես զգուանքս կը յայտնեմ բոլոր անոնց, որ կ'ուզեն հայ զինուորը արատաւորել, ըսելով թէ անիկա չէ ուզած կոութիլ: Հայ զինուորը կը կոութի, բայց պէտք է զիտանալ զայն կոուեցնել: Մուս զօրավարները և սպաները կը վկայեն թէ հայ զինուորը օր մը երես չէ գարձուցած թշնամին և միշտ յաղթական դուրս է եկած կոիւէն: Նազարաբէկեանը ինք պիտի չվկայէ իր տեսածներուն համար: Մէնք ստրկութենէ նոր եկած ժողովուրդ մըն ենք և մեր մէջ ախիրլին հաստատելու համար պէտք է իստութեամբ վարուինք: Այսօրուան մեր հայ զօրավարները չկրցան 917—918 ին վեց ամսուան ընթացքին «արփիզին» մը անդամ կազմակերպել, մինչ «քօրորուս» մը պիտի կազմակերպէն թիֆլիսի մէջ, որովհետեւ չուզեցն զասալիքներէն 60-100 հոգի խստօրէն պատճել, վախնալով կուսակցական շէքէրէ, որոնց պաշտամանութիւնը կը վայելեն զինուորները: Հիմակ ալ միեւնոյնը պատահած է, կուսակցութիւնը շատ գէշ դէր կատարած է զինուորներու մէջ:

«Երկու տարիէ ի վեր, կը վերջացնէ զօրավարը, կ'ըսենք թէ Հայաստանի համար վերջին խօսքը մուս սիան է որ պիտի ըսէ, ըլլայ այն պօլէվիք թէ ոչ: Այս քանի չհասկցան մեր վարիչները և հրապարակով ըսպոնացին պօլէվիքներուն, որոնք համբերիցին այս պոռոտախօսութիւններուն և վերջապէս մեզ չզմիլ տուին մեր դարաւոր թշնամիին, մինչեւ որ Խուսիայէն ինսդրեցինք մեր դոյութեան պաշտպանութիւնը»: (*)

(*) Այս յայտարարութիւնները զօրավարը բրած է «Ժողովուրդի Զայն»ի Բարիզի թղթակցին, և հրատարակուած է նոյն թերթի թիւ 678 Յունի. 1ի թիւին մէջ (1921).

ԺԹ.

ՏիբԱՀՈՉԱԿ ԴԱՇՆԱԳԻՐԸ

Հայ ժողովուրդը իր անբասիր պատմութեան ընթացքին երբէք չէ հանդուրժած լուծի: Եւ եթէ կ'ուզէք, հայ ժողովուրդը երբէք չէ ապրած լուծի տակ: Լուծ՝ իր հոգիի աշխարհին, իր միտքի աշխարհին, իր նկարագրին վրայ:

Հայ ժողովուրդին այս անբասիր պատմութիւնը դժկագդարար արատաւորուեցաւ Դաշնակցութեան վերջին ձախողանքովը:

Այլեւս Հ. Յ. Դաշնակցութիւնը պատմութեան կը վերաբերի:

Հանրային կարծիքը կ'ամբաստանէ Դաշնակցութիւնը, պատմութիւնն է որ պիտի դատէ: Մայիս 28ի հարուածով պիտութեան զլուխն անցնող սակաւապետութիւնը պատմութեան զատարանին կը ներկայանայ դաշնագրով մը, որ նախատինք է համակ:

Հայ Յեղափոխութեան վերերանը, «Տաճկահայ գատի ուահվիրան», կը ներկայանայ դեկտ. 2ի Ալէքսանդրովի դաշնագրավ:

Դեկտ. 2ին 3 Դաշնակցութիւնը կը տապալէր Երեւանի մէջ, Հայաստանի իշխանութիւնը յանձնելով քօմիւնիսներուն: Նոյն իրիկունը սակայն իր պատութեակները Ալէքսանդրովի մէջ այդ նոյն Հայաստանը կը յանձնէին թուրք աւազակախումբերուն, դերութեան և ոճիրի հետեւեալ դաշնագրով:

Յօդ. 3.— Ինչպէս որ թուրք, որու և բոլոր աշխարհի վրձակագրութիւնները եւ հաստատեաց ընկերութիւնների կողութիւնը ցոյց կուտան, այս առջիւ աշ կը վաւերացուի թի օսմ. սամանակի մէջ հայ մեծամասնութիւն ունեցող ու եւ և հողաւաս ըլայ:

Յօդ. 5.— Չորրորդ յօդուածին յիշած Հայաստանի և Թուրքիոյ սահմանադիւն մինչեւ օսմանեան հին սահմանը գտնուող հոդաժամար այս դաշնադրով Թուրքիոյ կը մնայ և որուն կրաց Թուրքիա պատմական, ցեղական և իրաւական անուրանայի իրաւութենք ունի:

Յօդ. 6.— Երեւանի հանրապետութիւնը յանձն կ'առնէ ու և է զին. կազմակերպութիւն չարտօնել, բացի 8 դաշտային կամ զենքային թիվանօրնեւով եւ 20 զիրացիրներով զինեալ 1500 հոգինց բոշականր զօրաբաժնեկ մը:

Յօդ. 7.— Երեւանի կառավարութիւնը կ'ընդունի որ հաշտութենէն յետոյ Երեւան թիւակելիք թուրք դեսպան կամ ներկայացուցիչը այս պարագաներուն մասին ֆենուրիւն եւ հնագօտութիւն կատար:

Յօդ. 11.— Երեւանի կառավարութիւնը թուրք ազգ, մեծ ժողովի կառավարութեան կողմէ բացարձակապէս մերժուած Սէմբիթ դաշնադրու չնդնել կը նկատէ և կը հոչակէ: Եւ յանձն կ'առնէ եւ կանչել կարգ մը էմբէրիալիսթ կառավարութեանց և քաղաքական շըրջանակներու ձեռքք գործիք եղող իր պատուիրակութիւնները որոնք կը գտնուին Եւրոպա ու Ամերիկա:

Յօդ. 13.— Թուրքիա պարտաւորուած ըլլալով իր գոյց ութեան դէմ էմբէրիալիսթներու կողմէ տեղի ունենալիք սպասնական զրպութեանց արգելք ըլլալ, մին-

չեւ ընդհանուր հաշտութեան կնքումը պիտի կրնայ յի հակալշուն տակ պահել Երեւանի Հանրապետութեան եւ կարուղիներն ու հաղորդակցութեան մակրաները.

Յօդ. 14.— Թուրքը ազգ, մեծ ժողովին կասավարութիւնը թուրք տէրութեան մակախութեան և հոգացին ամբողջութեան սպասնացող յարձակմանց դէմ, պիտի կրնայ Հայաստանի մէջ առմանեայ զինուորական արգելիք միջցնեն ձեռք առնել:

Յօդ. 15.— Երեւանի Հանրապետութիւնը յանձն կ'առնէ չնդնել համարել իր կողմէ ու և է տէրութեան մը հետ կնքուած դաշնադրերու այն բոլոր տրամադրութիւնները որ Թուրքիոյ կը վերաբերին և կամ Թուրքիոյ շահերուն մըսսակար են:

* * *

Ահաւասիկ տրացումը՝ հայկական յոյսերուն նորբարդումը՝ Մեծ Աճիրին:



= 100 =

ի

ԱՄՓՈՓՈՒՄ

Քաղաքական կրքերը փոթորիկներ են որոնք կ'անցնին, ինչպէս կանցնին դժբաղդութիւնները՝ ազգերու կեանքին մէջ :

Երբ քաղաքական պայքարները կը ծագին, երբ պետութեան ղեկավարութիւնը իր ձեռքը առնող հոսանքը կ'առաջնորդէ պետութիւնը դժբաղդութեան, հանրային կարծիքին մէջ, ամբոխին մէջ կըսկսի հակառակութեան կիրքը փոթորկութիւն անհամեմատ չափերով, հանրային խիզը իր ահաւոր դատասահնը կ'որոտայ, և շատ գեռար է զերը՝ ժամանակակից մարդուն որ կը յանդանի զրիչը ձեռք առնել և ամբոխային ամբաստանութիւններու և զայրոցթի ընդմէջէն որոշել ինչ որ պատմակա՞ն է, ինչ որ ճի՛շդ է, ինչ որ յստա՛կ է: Անիկա պարտական է ձեւակերպել հարցին իսկութիւնը, առաջքը առնել անարժան ամբաստանութիւններու, որոնց ընդունակ է ամբոխը, ըլլալ անորդք և սակայն ուղղամիտ:

Եթէ այս ուղղութիւնը չունեցաւ ժամանակակից մարդը, դատաւոր ըլլալու անկարող է:

Ես այս նպատակու ձեռնարկեցի սոյն ուսումնաւորութեան: Փաստեցու և իրողութիւններու թուազու-

մը որ սկսայ, տամանազին անհրաժեշտութիւն մըն էր որ լրացաւ: Այդ թուազումը ուրիշ բան չէր եթէ ոչ հասարակաց կարծիքը փօթորկող ընդհանուր աղաղակին ամփոփումը: Այդքը բացի՝ զայն ամբոխին դանակէն ազատելու և դիտական նշգրակի զարնելու համար:

Այդ բոլոր սխաներու թուումը ըրի, որպէս զի կարենամ բակլ—այն բոլորը որոնք իրեւ լիաւուր և իրողութիւններ երեւցան, անոնք պատճառները չեն այլ ինքնին արդիւնքներ, անվեց արդիւնքներ, անպատճի կառուցուած մեքենայի մը: Ծանօթ գերազանցութիւնները և Դաշնակցական կառավարութեան անկումը, այդ արդիւնքներուն վերջինն էին, ողբերգական ընդհատումըն էին:

Եւ այս գրկոյկին ակիցը, երբ ընարանո կառուցադրէի, ըսի թէ Հ. Յ. Դաշնակցութիւնը ազատագրական կազմակերպութիւն մըն էր, քաղ. կուսակցութիւն չէր, անոր մեքենան թեաւ կառուցուած չեր պետութիւն մը կառավարելու համար: Ան բողոքովին ասրեւ նպասկով շարուած մեքենան սկսաւ զռծածել պետութիւնը կառավարելու համար իրեւ յաղ. կուսակցութիւն:

Ահա այժմ կրկին կու գամ դէպի այդ թէզը իրողութիւններու անցաւոր և նոյնիսկ երկրորդական փակազիծը փակելէ վերջ:

Հասարակաց կարծիքը կառչած է ժամանակագրական դէպքերու, Դաշնակցութիւնը կ'ամրաստանէ այդ սխաներուն համար: Հասարակաց կարծիքին կրկնած բալոր սխաները ես թուեցի, և շարակարգեցի. բայց եղբակացնելու համար որ ասոնք Դաշնակցութեան յանձնանքները չեն, Դաշնակցութեան ձեւութեան մարդու շարուած համար:

րային մեմնեայ մը ուրիշ արդիւնքներ ցեր կրնար տալ,
այդ սխաները նոդնքան աղետ են, որքան վերջին աղե-
տը՝ սխալ :

Եթէ այս եղանակացութիւնը, եթէ այս հիմնական
տեսակէտը նկատի չունենանք, մեր ըրածը ուրիշ բան
չըլլար եթէ ոչ ամբոխին մաս կազմել :

Դաշնակցական կառավարութեան, երկու տարաւան
գործոննէտթիւնը եթէ այսցափ ահաւոր սխաներու և
աղետներու շարք մըն է, անշուշտ պատճառ մը ունի,
եթէ այդ պատճառը չդանենք, մեր ըրածը հանրային ծա-
ռայութիւն չըլլար, այլ վարկարեկում :

Եթէ այդ պատճառը չիտառենք, թոյլ տուած կր-
ւանք ամբոխին որ իր անհեթեթ ննթադրութիւնները
շարունակէ :

*
* *

Մենք ատիկա բացատրեցինք երբ խօսեցանք թէ
ինչ տարրերութիւն կայ Ազատագրական Կազմակիրպու-
թեան և Քաղ. Կուսակցութեան միջև :

Հոկնք, թէ Հ. Յ. Դաշնակցութիւնը իրեւ ագա-
տրական կազմակերպութիւն՝ իր շշանք բոլորած եր,
ձալրագրական սխալ մըն և որ ուստութեան ստեղծումին
վեց—ուրեմն ազատագրութեան զործին վեց—շարտեա-
կեց սխալ իր ուկանիզմը։ Այդ ուկազիզմին զոյութիւնը
նորածին և դիւրաքի պետութեան մը մէջ, աւելի իին և
ժիսական ազրակի նը սխականումն եր։ Հ. Յ. Դաշնակ-
ցութիւնը՝ պետականութեան համար հարկ եղած կենու-
նակ ուժերու մեծագոյն չափոյ ատաղ մը բարացուցած եր
իր ծոցին մէջ, որ նորածին պետութեան շենքին կառուցմա-
նը եր հարկաւոր։

Այս ճշմարտութիւնը աչքի առաջ ունենալով պէտք է
ըմբռնել թէ Դաշնակցականներու սոսուար մասան նոյնքան
կը սիրէ հայրենիքը, որքան զանոնք քննադրատողները։

Դաշնակցութիւնը գիտակցորէն ծախած չէ հայրե-
նիքը, նոյնիսկ այն անհատները որոնց անունը գուցէ
ակամայ տուի այս զրքոյին մէջ զոհն են սիտեկին,
գիտական սխալին. ևդի ունեցած ժամանակակրկն զոր-
ծունեկութեան և ախտաւոր մտանութեան։

Դաշնակցութիւնը այս սխակունուն մէջ պիտի իշնար,
եւ ասիկս ձականագրուած եր այն օրեւ երբ Հայաստանի
ժողովուրդին ծոցին մէջ, ուստական յեղափոխութեան
շնորհի բաղաբական կուսակցութեանց խմորումը սկսա-
ւի Դաշնակցութիւնը չարակեց կապանքը իր կենունակ
եւ հոծ նետեարդներուն ուսկսի խմորուին բաղաբական
վարդապետութիւններու մայ հիմնեուծ բաղ. կուսակցու-
թեանց մէջ, կամ ծնունդ տան ան անոնց։

Եյտպէսով պիտի հասունանար պէտականութեան
ըմբռնումը և պէտական կեանքի վարժութիւնը հայ
ժողովուրդին մէջ։

Եւ որքան ատեն որ հայ ազգին մէջ լաւ դասա-
ւորուած և ուժեւոց խակական քաղ. կուսակցութիւններ
չկան, այս Աղէտը կը կրկնուի, անոր ճակատագրական
զործիքը կը գառնայ Դաշնակցութիւնը կամ ուրիշ ա-
նունով նոյնպիսի կագնակերպութիւն մը։

Հ. Յ. Դաշնակցութիւնը, պէտականութեան հա-
մար շատոնց պատմութեան կը պատկանի, բայց եթէ
յամառեցաւ և գործեց՝ որովհետեւ մէծագոյն կազմա-
կերպուած ոյժն էր, գործեց և աղէտ առաջ եկաւ,
պատասխանատուուն է այդ աղետին, ասիկա անվիճելի
ճշմարտութիւնն է։ Դաշնակցութիւնը կը հաւակնէր
«Ճառայել» հայ ժողովուրդին . . .

Ժամանակավրէպ ծառայութիւն մը , որ ժողովուրդն ալ միասին կը ձգէ վար :

Հ . Յ . Դաշնակցութիւնը իր անխորհուրդ գործունէութեան ծանրութիւնը չզգաց : Այս չքմնղամքը ոչինչ կը պակսեցնէ իր պատասխանատութիւնէն , հանրային գործի պատասխանատութիւնը չափազանց անողոք է և պէտք չկայ աւելին որոնելու , քաղաքական գործունէութիւն մը պատմութեան գատաստանին յանձնելու համար :



Ի.Ս.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Այս տիտուր տիրականութեան առաջ պէտք է պահ մը ամփոփուիլ և մտածել :

Մտածել՝ սրացաւ կերպով , անկեղծորէն , առանց յեպին մտքի և առանց առօրեայ կրքերու :

Որքան առեն որ Դաշնակցական մեքենան կը գործէ այս ազդին ծոցին մէջ , շատ գժուար է բնականոն վիճակին հասցնել մեր պետականութիւնը , կամ նոյն իսկ ծնունդ տալ անոր :

Դաշնակցութեան ծոցին մէջ քարացած են հայ ազգին կենառնակ , կազմակերպուած գործունէութեան վարժ լաւագոյն ոյժերէն կարեւոր մաս մը , — կարելի է ըսել — կուսակցական կեանքի ամենէն առակ մասը :

Որքան առեն որ Դաշնակցութիւնը ըլ տարրապուծրի և Դաշնակցութեան մէջ քարացած զանգուածներ իրենց զառամը չգտնեն , չերթան գասաւորուիլ քաղաքական կուսակցութեանց ձեւով , մենք չենք կրնար ողջունել պետականութիւնը և հայ ժողովուրդը կը մնայ տեսակ մը աշխրէրի տիրապետութեան տակ :

Քաղ . կուսակցութիւնները նոր է որ կը խմորուին մեր ազդին մէջ . պետականութեան ուղին կը պարտարէ ատիկա . կեանքի պահանջն է ապիկա :

Այս ուղղութեամբ մեր ուշադրութեան կը ներկայանայ արդէն, իրին քաղաքացիական գիտակցութեան մսիթաբական առաջին երեսովը, Ռամեկավար, Վեր Հնչակեան և Ժողովրդական կուսակցութիւններու միացման խմբումը:

Այս կուսակցական միութիւնները կուպան ձուլութ որովհետեւ միեւնոյն խաղաքական վարդապետութեան հետևող և նոյն ընկերային հուսանիքն պատկանող անջակազմակերպութիւններ են:

Այս բոլոր կուսակցութեանց առանձին դոյտթիւնն ոչ պետական և ոչ այլ քաղաքական և ընկերային շահերու պահանջն էր, այլ կիւմնդու երեսով՝ մը:

Նախքան այս խմբումը, Հայաստանի մէջ տեղ ունեցու ծուլումը ուժու, Ս. Դէմօկրատ կուսակցութիւնն բաժնուած հայկական թեւին Հ. Ս. Դ. բանակուական կուսակցութեան հետ, Հայաստանի Աօց. Դէմօկրատ բանուրական կուսակցութիւն անունոյ:

Ետո աւելի վտանգաւոր է Դաշնակցութեան ներկայացուցած հրանդու երեսովը, որովհետեւ գաղափարի, ընկերային վարդապետութեան, քաղաքական համոզումից շուրջ միացած ամրազութիւնն մը չէ. Դաշնակցութեան մէջ կան, քիչ մը ամէն վարդապետութեան մարդիկ. Թրքահայ Դաշնակցականներու ստուարագոյն մտու ազգայնականներ և ազատական-ռամկավարներ են. Խուսահայ Դաշնակցականներու մէջ աւելի շատ են ընկերվարականներ իսկ վերջերս հայ-քօմիւնիսիններու բանակը ստուարացաւ նոյնպէս Դաշնակցութեան ծոցէն. այս տեսակէտով շատ ճիշդ է Ակնունիք այն խօսքը թէ.

Դա մի կուսակցութիւն չի, դա՛ ազդ ի՛...

Արդ, այդ Ազգը պէտք է դադրի աղջին մէջ ազգը ըլլալէ, և տարրայուծուելով թողլ տայ որ ծնունդ տոնեն՝ կամ ուսմանան խմբուող քաղ. կասակցութիւններ:

Ուրեմն, մինչեւ որ բնականոն պայմաններ չստեղծուին Հայ աղջին և Հայ պետութեան ծոցին մէջ, Արդիական պետութիւն մը կառավարելու ազդակելերը գոյացնելու համար, Հայ ազգը չի կրնար ազատ ազգերու ծոցին մէջ տեղ գրաւել, պետականութեան և անկախութեան բարձրութեան համել, եթէ արտաքին շահեր ձեռնտու իսկ ըլլան այդ բանին:

Հայ ազատագրութեան շտրփումներէն ժանդառուած ալոր խմբումները պէտք է կորիզ դառնան հայ պետականութեան ոտեղծումին համար: Անոնցմէ մեծարոնը, Հ. Յ. Դաշնակցութիւնը, պէտք է կազմակերպութիւն ամենէն առաջ, որովհետեւ այդ դառնումին յապաղումը կ'այլասերէ այդ մեծ կազմակերպութիւնը:

Կազմանուէ որովհետեւ կազմակերպուած ոյժ որ անընդունակ է պետականութեան համար, ճակատագրականորէն կը մոլորուի, կը մատնուի փորձութեան, իշխանութեան թովչանքին և կը սկսի շահագործել ազգը և հայրենիքը:

Ամիկա նախատեսութիւնէ աւելի, թարմ փաստի մը արձանագրութիւնը չէ՝ արդեօք . . . :



ԿԱՐԵՒՈՐ ՎՐԻՊԱԿՆԵՐ

էջ	Տող	Այսադ	Խողիո
28	12	Ժողովուրդը	Ժողովուրդին
27	13	Հալածեր	Հալածուէր
32	5	Կ'առաջարկեր	Կ'առաջադրէր
32	7	ազատ	անլուր
40	19	հատկութիւն	յատկութիւն
40	20	հետաքրքրէ	հետաքրքրէ
51	3	Ռւրմալուի	Սուրմալուի
52	30	յետոյ . . . գատում	յետոյ XX գատում
56	15	Կ'ընէր	Կ'ընէի
57	16	հացի	մնացի
58	6	քեզ	քիչ
61	17	Սարսափին	Սարսափէն
63	7	հարուածին	հատուածին
63	10րդ	տողին (գնուած բառէն) վերջը վերջակէտ մը դնել	
65	1	այդ նոր	անոր
68	5	կերջ	վերջ
71	13	քաղաց	քաղց
72	10	հայցենիքի	հայրենիքի
80	1	էին	էինք
80	18	ուղևին	ուղիւն

X

ԳԻՆ 45 ԴՃ.

ՀՀ Ազգային գրադարան



NL0197024

